

3912

9(47.925)  
2 - 90



ԹԱՐԹԱՓՈՒՄՆԵՐ

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ ՇՈՒՐՋ

---

ՀԵՐՔՈՒՄՆ ՀԵՐՔՄԱՆՑ

Հ. ԳՈՅՐԻԿԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

Ի ՄԻՒԹԵԱՐԵԱՆ ՈՒԽՑԵՆ

---

ՅԱԼԵԼԵԱԼ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ

---

Գրեց՝ ՀՈՐՈՅ

1851



Պիպագր. Մ. Ֆովակի լինան

Կ. ՊՈԼԻՍ

1925

9(47.925)

2 - 90

Անդրա  
Տունիներին  
Երևան 1868 Օց 5

Հուրոյ 1851—  
Դաշնա Թիգեռում  
(47. 925)

6188242

2-90

Ն. Ա. Խ. Ա. Ա. Կ.

Վերջացող տարւոյ տաճին Յ ամիսներու չըջանին՝ վենեա-  
տիկեան երկու բանասէր միաբաններու և մեր միջեւ եղչէի  
քննադատական երկասիրութեանս շուրջ ծագած գրական վէճր  
տակաւին թարմ է մաքերու մէջ և անոր զանազան ժուլերը  
վերյուշելու պէտք չի կայ: Այդ բանսկառուին մէջ քանիցո յի-  
շտափութիւնը եղած էր նոյն միաբանութեան երրորդ բանա-  
սէրի մայն է Հ. Գարբ, Վ. Նահապետեանի, որոյ կարեւոր  
մէկ ուսումնասիրութիւնը, «Աւզգագրութեանը Ազգային Մատե-  
նագրաց» ապսպրեալ 1907ին, զոր ի սկզբան չէի տեսած, զոյիս-  
տով մատնանշեցի: Ճայնակցեցայ հեղինակին հոն պարզած ինչ  
ինչ աեսութիւններուն, վերաբերմամբ մեր համանի մատենա-  
գրաց գրուածաց մէջ յիտագայ գարերու գրչագրաց ձեռքով  
անդի ունեցած խաֆարմանց սրբագրութեան պէտքին վրայ, և  
իր առաջարկած ուզգագրութեանց մեծ մասին բանաւոր և  
բնդունելի բԱլար յախարարեցի: Կը մնար անոյին վայր մաս մը  
մեկնարանութեանց և ուզգագրութեանց, որոց ոմանք բացար-  
ձակ մնայ, ոմանք ալ խնդրական երեւցած էին ինձ: Ասոնք ալ  
առանձին ուսումնասիրութեան նիւթ ըրի, որ ԻրԱկԱն ՀԱՆԵ-  
ԼԻՒԻՆԵՐ խորագրով երեւցաւ Վ. Լուրի և Ժ. Զայերի անցեալ  
Մայիս և Յունիսի թիւերուն մէջ: Բնաւ հեղինակին նկատմամբ  
թշամական որ և յետին միտք չկար անոնց մէջ, գրական  
հակաճառութեանց բոլոր պատշաճից օրէնքները յարգուած էին  
հոն: Աւրիշ բանասէրներ ալ ինձմէ առաջ, տարբեր կետերու-  
մասին, հրանգարակու տարակարձութիւն յայտնած էին հեղինա-  
կին, զարս իր երկասիրութեան մէջ ամփոփած և մարդավարի  
պատասխանած էր անոնց այն ժամանակ (1907): Գերազարար իմ  
մասին այնպիս չեղաւ այս անզամ: Նա ի պատասխանի իմ առաջու-  
թեանց՝ երկար յօդուածաշաբք մը հրանգարակ բազմավէպի  
անցեալ Յաւլիս, Օգոստոս, Սեպտեմբեր և Հոկտեմբերի յաջոր-  
դական ամսաթուոց մէջ՝ նախ «Հերքումն Անդրէջ» Հանելուկ-  
ներան Հորոյի» խորագրով, որմէ յետագայ ամսաթիւերու մէջ  
յագաւեր է այդ արհամարհական մակարուր, թերեւս խորհելով  
թէ բնթերցողները կրնան առարկել որ, եթէ այդ հանելուկները  
երօք սկսմէց բաներ էին, հարդ չկար այնչափ երկարորէն զրա-  
զիւ անոնցմով և զբաղեցնել բազմավէպի բնթերցողները  
վասն ոչիցի:

Ցաւով և զարմանոք տեսայ այդ յօդուածաշաբքին մէջ  
որ մեր բնագիւմախօսը բնաւ 1907ի «Աւզգագրութեանց» հեղի-  
նակը չէր, բոլորովին կերպարանափոխուած, տարբեր մարդ եղած  
էր այժմ: Արակուած — կ'երեւայ — իր միաբանակցած այժմ-


Հանձնայնութենքն և գրելակերպէն և հարկ զգալով միացեաշ  
մակա կազմեա անոնց հետ՝ մաքառելու համար արտաքին թշնա-  
մին գէմ, նա իր նախկին հեղաճողի ըանասէրի, նաև Քրիստոնի  
խոնարհ աշակերտ վերաբեռն մերկացած, ծայրագոյն յախոր-  
տութեամբ լցուած, ոչ միայն արհամարհանոր և ծագրանոք  
կը վերաբերուի իմ մեղաւորիս հասցէն, այլ և Ղաղիկեանի  
ստեղծած ձուի և օդի հոտոյ մարգու առասպելին recordն ալ կատ-  
րելով զիս կը ներկայացնէ իր Պալոսոյ Զարշրին ծածուկ (։) զօդա-  
նելուն մէջ ծնած, մեծ և մեծած ուն, որ հոն ծալապատին նստած  
խանութապաններէն սոստիկանապետութեան (հաւանօրէն դակիմ)։  
Կարգ մը բաներ սովորած բլամ: Աւրիկէ ուր այս կոմիկասահայ  
նախկին բնծայացուն յսեր, իմացեր և այս արտառոց պատմու-  
թեան Պօլսեցւոյ մը մատին: Ի՞նչ առ բնչութիւն ունի այս պա-  
րագայն — եթէ սոսոյզ իսկ բլամ — և զարու հայ գրականու-  
թեան վերաբերեալ տարսկարծութեանց հետ: Ի՞նչ խոնարհ  
ծագմամբ մարդիկ, Առաքեաներէն և նոյն իսկ անոնց Մեծ  
Վարդապետէն բռնէ, զոր Հրեայք անարգանոր Արցի հիւսանն կը  
կոչէն, մինչեւ մէր գարուն մէծ ամերիկացնին, կատարունք, որ  
պատմութիւնը անցուցած է կառաշարքերու մէջ լրագիր  
ծախելով, ի՞նչ մէծ անձնաւորութիւններ ելեր են, որոց երախ-  
տապարա է մարդկութիւնը: Այսպիսի անձնական չարամիա  
ակնարկութիւններով վեհեամբեան Հարք ո՛չ թէ զիս նուաստա-  
ցուցած կ'ըլլան, այլ ցարդ իրենց ձեռք բերած գիտական վարկին  
ու բարյական համարումը վրայ առած կ'ըլլան, կարծիք, ու-  
սումնական աշխարհն է ի մասնաւորի Բազմավէսի բնիւթերցազաց  
աշքին, որ հայ հետիին զասակարգին կը վերաբերին: Բարե-  
կրթութիւնը պահանջ է այսօր առ հասարակ ամեն աստիճանի  
մարդու համար, ինչպէս ակնարկած էր Տիար Ա. Գալֆագճեան  
ասկէ առաջ, բայց — դիտամ կուտամ իմ կոզմէս — ի վարուց  
անտի ալ գլխաւոր պայմաններէն էր կոսմի պաշտօնէլոց նկատ-  
մամբ, ինչպէս Զեռնազրութեան կարգին հարց կը գրուի ընծա-  
յացուի մասին (Ա. Ա. Պ. գրապատմարութիւն): Սրաւաքին ընէ և  
պատկառելի կերպարանքը (կարգալ Բաղմ. Սեպտ. եւս և առե-  
նիւ Տարիի մէջ) նշանակութիւն չունի, երբ սրտի վեհութիւն,  
նկարգուի բայց քրութիւն չի կայ:

Եթէ արժանապատուութեան ձայնին անսայի, այս անգամ  
ալ մէր երբարդ բնդիմախօսին պատսախաննելու չփափի զիշա-  
նէի: բայց բատ որում խնդիրը կը դառնալ մէր վաղիմի Պատ-  
մութեան և նուիրական լեզուին վերաբերեալ հարցերու շուրջ  
որոնք լուսաբանութեան կը կարօտին, — եւս և գրական պա-  
տիւ վրկելու համար — սուածին և վերջին անգամ բլամով (Ա. Ա. Պ. գրապատութեանց) հեղինակին սամանը հանելուկներու շուրջ:  
հանած աղմուկին, պառաւախօսութեանց և հեղինութեանց իսկա-  
կան արժէքը համառախ ցոյց տալ հարկ համարեցայ, ի բու-  
ժումն գայթակեալ մատց:

## ՀԵՐԲԱԼԻՑ ՀԵՐԲԱՆՅԱՑ

Ա. ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ. — Վահառականները օսաւ երկիրներէ  
բժշկական արմատներ ներածելով ժողովրդեան բան սով-  
րեցուցած կ'ըլլան, երե ոչ անոր պէտերը կը լեցնեն:

Բնագիրը կ'ըսէր. «Բերեալ զպտուղար» լցուցանեն: «  
Ուղղագրութեանց հեղինակը 1907ին խաթարեալ բնագիրը  
սրբագրեր և լցուցանեն րայը վերածեր էր ուսուցանենի,  
երկարօրէն վաստարաննելով: Մենք առ այդ առարկեցինք  
«Գրական Հանելուկներու» լուծման կարգին. մանաւանդ որ  
թիվլիզի վերջին տպագրութիւնը բանագրութիւն մը  
ըրեր էր արդէն՝ լցուցանենը պահելով և զպտուղանը վերա-  
ծելով զպիտողսի (պէտք ունեցողները): Վաճառականները  
մարգոց զաս տալու պաշտօն չունին ըսած էինք, նմանա-  
պէս՝ ուսուցանելը առանց սեռի խնդիրի չերթար հող՝ դիտել  
տուած էինք: Այս անգամ Բազմավէսի մէջ (Յուլիս) մեր  
ընդդիմաբանը իր ՀՀերքումն սնամէկ հանելուկներուն Հո-  
րուից յօդուածարքը սկսեր էր սիւնակներ լեցնելով: իր  
առաջարկած սրբագրութիւնը ամէն գնով պաշտպանելու  
համար — ծաղրելով միանդամայն զիս թէ Ազաթանգեղոսի  
ակնարկած վաճառականները՝ Ստամպոլի չարքին մէջ իմ  
տեսած ծալապատիկ նստող խանութապանները չեն եւայն: —  
վերջ ի վերջոյ ուր յանդելու համար, ուսուցանենը կամա-  
ցուկ մը ես առնելով լցուցանենը իր տեղը վերագարձնելու  
համար, միայն զոհանալով Թիվլիզի տպագրութեան զպի-  
տողսնը, որ Ոսկեգրաբեան չէ եղեր, զպիտոյսնի վերածել: Կ'ընդունինք: Բայց ի՞նչ հարկ կար այն ատեն հմտութիւն  
ծախելու համար անտեղի երկար փաստաբանութեանց և  
մէր հասցէին ուղղած ծաղրանքներուն: Որո՞վ իրաւամբ  
կառակէ զիս թէ սգիտուրինը միտք անհամես եղած է եւ  
ամբարտաւան: (Այս առթիւ դիտել կուտանք թէ Հորոյ  
ընաւ շուկայի կեանք չէ ունեցած, ինչպէս պիտի տեսնուի  
ի վերջկոյս յօդուածիս: Զաւակներս են որ՝ զպրոցէ շրջա-  
նաւարտ, շուկայի մէջ վաճառատուն բացած պատուաւոր  
գերք կը բռնեն ցայօր:



61882-Ա  
117/74

Բ. ԵՐԿԱԽԱՌՆԵԼ ԹԷ ԵՐԳԱԽԱՌՆԵԼ (\*)

ԿՈՐԻՒԽԵԼՆԵԼ. «Զորս և մեր համօրէն աղաջեալ երկախառնել ընդ մեզ աղօթիւք»: Այս է բնագիրը, զոր վերածած էր Ո զղագրիչը երգախառնելի: Մենք առարկեցինք թէ երգի խնդիր չի կայ այդ պարբերութեան մէջ: (Կորիւն կը խնդրէ իր հեռարնակ բնկերակիցներէն, որ չեն կրնար նիւթապէս օգնել՝ իրեն յանձնարարուած երկասիրութիւնը ի գիր առնելու գործին, գոնկ' հեռուէն աղօթքով օժանդակեն իր ձեռնարկին յաջողութեան: Ուրեմն ինչո՞ւ երկախառնելը, բուն բառը, փոխել և տեղը երգախառնել զնել: Երգն ալ համագօր է աղօթքի, կը պնդէ այս անգամ ալ ուղղագրիչը: Կը կրկնեմ. եթէ համագօր է, նոյնիմաստ է, ինչո՞ւ կը խառնշտկէ բնագիրը: Երկախառնելը նիւթական, իրական աշխատակցութիւն պիտի նշանակէր՝ կ'րսէ: Պարապ խօսք. շատ ընտիր փոխարերական ասացուածք մ'է, որ այլոց աղօթքին՝ ինչպէս բարոյական քաջալերութեան՝ աղդեցութիւնն ալ կը շեշտէ. աղօրիւն ալ արդէն բացորոյապէս չի ցուցներ թէ նիւթական աջակցութեան վրայ չէ խօսքը.

Գ. ԱՆԸՄԲՈՒՆԵԼԻ GAFFE ՄԸ ՈՐ ԶԷՐ ՅՈՒՍԱՑՈՒՔԻ ԲՆԱԴ ՀԵՂԻՆԱԿԵՆ ՆԱԲ ՄԸ (Նոյի Տապանը) ՈՐ ՆԱԽԱԿՈՅ ԿԱՄ ՆԱԽԱԳՈՅ Կ'ԸԼԼԱՅ

Արդեօք պարունակողը պարունակեալին տեղ ճարտասանական ոճին կիրառութիւնն է: «Աւնիցի՞ք յոյժ ի ծագուէ... ո՞վ սիրելիք»: Բայց այդ՝ արդարացի, աստուածային պատիժ մ'է մեր Միթարեան Գ. թիւ հերոսին, որ կը կրկնենք իր երբեմնի քրիստոնէավայել հեղութիւնը

(\*) Դիտելի է որ մեր ընդգիմախօս վենետիկեանք անդադար կ'ամբաստանեն զիս թէ մեր նախնեաց գոհար շարագրութիւնները կ'աղճակամ, կ'աղականեմ՝ զանոնք սրբագրելու յանդրդնելով: Նախորդ, ներկայ և հետագայ մի քանի օրինակները պիտի ցուցնեն թէ շատ անգամ ալ մենք պահպանողական ոգւով շարդեր ենք ի նպաստ բնագիրներուն և իրենք են որ ձախորդ սրբագրութիւններով խաթարել կ'ուզեն զանոնք:

Թողլով, իր ատենօք պարզած, ջատագոված քննադատական տեսութիւնները յետո կոչելով և հակառակը քարոզելով կը միանայ այսօր իր ընկերակցաց՝ յոխորտալու համար ընդդէմ Հորոյի՝ վարկաբեկելու, ձաղկելու համար զայն սատեսակ խօսքերով: «Հորոյ մեր դասական մատենագիրներէն, մանաւանդ կորիւնէն. ոչ մէկ բան, ոչ կէս բանի և ոչինչ չէ իմանում...» և թէ նա կրոնէն վերելած է և կ'որոտայ կոկողավիզ (իր գործածած բառն է ինծի գլմ): «Մէկն ուղղագրութեան ձեռք զարկած ժամանակ ջաւալու է բովանդակ գրուածն մտքի առաջ ունենալ... եթէ Հորոյ այնպէս ըրած ըլլար, պիտի զգուշանար իր ամենատարած սրբագրութենէն:»

Արդ, բանանք կորիւնը (էջ 3) և տեսնենք թէ ի՞նչպէտ նաւը նաւակաց եղեր է կամ ըստ մեր ընդդիմարանին սոււթեան նաւազնեաց պէտք է ըլլայ:

«Եւ ի Մագիստրական պատմութեան յայտնի է երանելեաց սրանցն աղնուականութիւն... զի ոմն ընդոնելի պատարուգաւ արդար կոչեցեալ (Արէի համար է) և այլ ոմնն ի վերայ ամենակուլ մահուանն կենօք երեւեալ (Ենովք) և միւս ոմն (Նոյ) բովանդակ արդարութեամբ ի վերայ համատարած լեռնացելոյ աստուածապատիժ ծովուն, հանդերձ ամենայն յնչականօք... նաւակաց պահեալ:» Աղջագրութեանց հեղինակը նաւակացը՝ նաւազնեացի վերածել առաջարկած էր 1907ին: Մենք բնաւ միտքէ չանցընելով որ նա նաւը և նաւարկուն իրարու հետ կը չփոթէ, առարկած էինք թէ անտեղի էր այդ սրբագրութիւնը, թէ Նոյի համար նավաց տես (նաւարկու) չի կրնար ըսուիլ, որ ծովու ճամբով յատուկ տաղ մը գացողին կը պատշաճի, ըլլայ առագաստի կամ թիճակներու ուժով, որոցմէ զուրկ էր տապանը և ծանօթ ցամաք չէր մնացած երկրի որ և իցէ կողմը որ հոն գիմէր: Զէինք յուսար որ նաւ մը նաւազնեաց կամ նաւակաց ենթագրելու չափ միամտութիւն ունենայ ուղղագրիչը: Դժբաղդարար այնպէս է եղեր: Այս անցամ երեւան ելաւ, երբ կը պնդէր իր առաջարկած ուղղագրութեան վրայ, անպատճառ փճացնելու համար Հորոյի առարկութիւնը: Նա

կ'ըսէ . «Նաւակաց կարելի չէր գրել , որովհետեւ համատարած ծովուն երեսին նաւակայի չի կար՝ որ խարիսխ ձգէր և անշարժ կայիկը (նաւը) . այլ կը շրջէր ի վերայ ջրոց» և կը հեղնէ , կը ծաղրէ տապանին կազմի մասին տուած մանրամասնութիւններս , իբր թէ մեջք եղած ըլլայի , մինչդեռ ես զանոնք Ս . Գրոց աւանդած նկարագրականէն առած եմ : Կ'երեւայ՝ սկիզբէն նաւակաց բառին նշանակութիւնը չէ հասկցեր , որ կը ցուցնէ նաւուն մէջ կեցած մնալ : Աստուած տապանին մէջ փակուած , պատսպարուած պահեց զնոյ և իր հետեւորդքը՝ ջրհնդեղէն անվեսա պահպանելու համար զանոնք մինչեւ որ անցնէր աստուածային պատուհասը : Կորիւն անհեթեթ բան մը չէ ըսեր զնոյ նաւակաց որակելով տապանին մէջ . մեր յօխորտ ընդդիմաբանը զայն նաւագնացի վերածելով , պարունակողը պարունակեալին տեղ դնելով՝ կը լրոնէ , կը տրորէ (Դազիկեանի բառերալ) թէ՛ Ս . Գիրքը և թէ՛ որիւնի նման ոսկեղարեան զրչի մը շարադրութիւնը : Արդէն նաւագնաց պահել՝ անիմաստ , հակասական բացատրութիւն մը պիտի ըլլար . բանտարկուած պահել կ'չուի , բայց հալող , արշաւող պահել մէկը՝ չոսուած բան է :

Կը հարցնեմ արդ , ե՞ս եմ եղեր կորիւնէն մի բառ չհասկցողը , ե՞ս եմ եղեր մեր նախնեաց զոհար արտադրութիւնները եղծագրողը : Ուրեմն թո՛ղ ներուի նամբակ և բերուս անհամ բերնով տիրացու Հորոյին՝ վերադարձնել ամբողջութեասր այս փաղտքշական մակդիրները զանոնք կերտող և առաջողին :

Դ. ԱՅԼ ԱՐԱԿ ԼՈՒԱՐՈՒՔ . — ՈՒՐ ՈՒՂՂԱԳՐԻՉԸ ԿԸ ՊՆԴԵ ԹԷ ԵՐԿՈՒՔ ԵՐԿՈՒՔ ԱԼ ԶՈՐՄ ԶԸՆԵՐ , ԱՅԼ ԵՐԵՔ ԿԸՆԷ . — ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ .

«Այլ Սրբոյն Պօլոսի . . . զաշակերտակիցս իւր պատմեալ Մենք մեր հանելուկաց կարդին՝ ծառացեր էինք կորիւնի վերագրուած այս պարբերութեան դէմ , և իրաւամբ յայտնի խարառում հտմարած էինք ընդօրինակողաց : Այլ առթիւ քննադատած էինք «Ու զղապրութեանց» հեղինակը , որ երբ մէկ կողմէ անտեղի կերպով լցուցանենք , երկախառնելը և

նաւակացը սրբագրելու (ըստ իրեն բացատրութեան ինծի նկատմամբ՝ ապականելու) կը ձեռնարկէր , անդին վերոյիշեալ պարբերութեան մէջ միայն եւ մը աւելցնելով բաւականացներ և առ առ պատմանէ զրական անսակէտէ անօրինակ էր (ըստ իս) պատմել բայց զործածել թանձրացեալ իրաց մասին . պատմել զինչ , այնո՛ . պատմել զոֆ , բնա՛ւ : Այս անգամ Բաղմակէպի (Օգոստոսի) Մատենագրական Հասկաքաղի պարունակութեան մէջ Ուղղագրութեանց հեղինակը , պատկառեիլ և վեն կերպարանով եկեղեցականը կը հեղնէ , կը ծաղրէ Հորոն , որ իբր տիկի ի պարզի խռոված է այդ աղճատեալ պարբերութեան առջեւ և , լաւագոյն զատի մր արժանի յամառութեամբ , կը պնդէ թէ այդ նախազառութեան յօրինուած քը բնաւ առարկութիւն չի վերցներ : Առ այս՝ քմածին և բռնազրօսիկ մեկնարանութիւններ կու տայ , իբր թէ միջանկեալ բառեր մը պիտի ըլլան եղեր՝ զոր ես պէտք էր զօրութեամբ իմանայի , բայց քիչ մը անդին յայտնի հակասութեամբ կը ջանայ հաստատել թէ՝ դիմաւոր բայերու հետ սեռական հոլով տէր բայի զործածութիւնը անօրինակ չէ . և վկայութիւններ , օրինակներ կը բերէ , որոց ոմանք բնաւ առնչութիւն չունին խնդրին էութեան հետ , ոմանք ալ զիմաւոր բայի մը քով , ունին նաև անդիմ բայ մ'ալ . որով սեռական տէր բային այս վերջնոյն կը պատկանի և ո՛չ դիմաւորին . ինչպէս «Հանգոյն տասցելոցս երանելոյն Պաւլոսի առ Երրացիսն կարգեալ զանուանս՝ զովի զնոցին ճշմարտութիւն հաւատոցն : Ուր Պաւլոսին կարգեալին տէր բային է և ո՛չ զովիին : Ցիշեմ ես ալ «Զայն լուեալ Պետրոսի հարցաներ առ Ցովհաննէս»ը ուր Պետրոսի՝ լուեալին կ'երթայ և ոչ հարցաներին , մինչդեռ վերոյգրեալ աղաւազ հատուածին մէջ բնաւ անդիմ բայ չի կայ և զօրութեամբ կայ ըսելն ալ անտեղի է : Նոյնպէս պատմեն քաշքշելով կը մեկնէ Պօղոսի զուի զործերը պատմել , որ նոյնպէս անօրինակ առում

մէ այդ բային համար և ոչ մէկ թառարանի մէջ չի գտնուիր։ Նաեւ կը յիշէ իրը օրինակ «Որոյ զյօժարութիւն Աքայեցւոց . . . պատմեալ»։ Բայց ո՞վ ըստ թէ յօժարութիւնը պատմել, բաջագործութիւնը պատմել ևայլն չըլլար, որոնք վերացական իմաստ ունեցող բառեր են. դէպքերու համար ալ կը գործածուին. բայց ՊԱՏՄԵԼ ԶՈՔ ԶԸԼԼԱՌ։ Երբ անդին պատմել բայց կայ, որ ըստ ամենայնի կը պատշաճի նախաղասութեան իմաստին մէկ երկու տառի — անշուշտ վրիպակ — ուղղութեամբ, մի միայն Հորոյի առարկութիւնքը մերժելու համար՝ պատմելին վրայ պնդել, պարզապէս ջուրը պատէն վեր հանել կը նշանակէ։ Դրչագրին մէջ երկու բառ միանգամայն սխալ գրուիր անկարելի՛ ենից։ Ո՞րքան փցուն փաստ. ո՞չ թէ երկու բառ, այլ երկու երեք նախաղասութիւններու, պարբերութիւններու աղճատմունք տեսնուած են յաճախ նախնեաց մատենագրութեանց մէջ, որոնցմէ մեծ մաս մը տակաւին լուծուած չեն. ինչպէս յայտնի է բանասիրաց — և իրեն ալ։ (Օրինակ մը «Եւ ելեալ (Մաշտոց և հետեւորդք) յանաւոյն դիմոսական և բազում պատիւս զտեալ հասանէին (ի կ. Պոլիս)»<sup>\*)</sup>) Ի՞նչ երկարենք. ես գրալի կը մտնեմ որ և է ընդդիմաբանի հետ թէ՛ նաւազնացին և թէ՛ Սրբոյն Պողոսի մասին. թո՛ղ ձեռընհաս բանասիրաց անկողմնակալ ծիւռի մը որոշէ, լուծէ արդէն շատ պարզ այս երկու կէտերը։

(\*) Մեր մեծախոս ընդդիմաբանը կը հեգնէ դարձեալ զիս իրը թէ՛ ի հետմակ Վեստիկի և Վիմենալի Միթրարեանց հայկարանութեան, Ե՛տ դար յետյ, անդրագարձեր եմ Կորեան մէջ գտնուած այդ սխալին։ Ներուի ինձ զիտել տալ ու այս որ իրենց արհամարհամ Հորոն Ե՛տ դար վերը ստուգեց թէ Ներսէս Պարթեւ, օծում չեր կրնար ստացած բլլալ Կեսարիոյ մետրազոլիտէն, զի Յունական Եկեղեցին մինչեւ ցարդ օծում չէ ընդունած Եկեղեցականց ձեռնադրութեան մէջ, և ինչ որ իրենք չեին ընդունիր իրենց համար, օտարաց ալ չեին կրնար չնորհել։ Նմանապէս, 10 դարէ ի վեր Սիմիթարեանք չէին յաջողած ստուգաբարանել խածիրա բառը (տարսկան ոսճիկ Արարացւոց կողմէ Հայոց այլուձիւն չնորհուած) ինչպէս կը յայներ Օրմաննեան իր Ազգասպատումին մէջ, և մեղաւորս յաջողեցաւ։ Թողունք վերջին հրատարակութեանս մէջ ստուգածներս։

Ե. ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԵՒՈՅԹ, ՈՒՐ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԸ ԶՀՈՐՈՅ ՀԵՐՔԵԼ, ԶԱՂԿԵԼ ՈՒԶԵԼՈՎ ԻՆՔՋԻՆՔԸ ԿԸ ՀԵՐՔ ԿԸ ԶԱՂՆԷ

ԱՅԵՒՐԿ, անե՞րկ թէ անենեց հաւատք։

Մեր ընդդիմախօսը Բազ Հավէպի նոյն Սեպտ.ի թիւին մէջ 6 սիւնակ կը նույրէ այս երեք մակդիրներուն մեկնարանութեան, որ նիւթ կը կազմէին Մանդակունւոյ ճառերէն քաղած հանելուկներէս մէկուն։ Ինքն կը սկսի այսպէս։ «Հորոյ իր գրական հանելուկներուն մէջ ո՛չ մի տեղ ա՛յնքան բազդորոշ կերպով իր անհասկազոլութեան չափանիչը տուած չէր ինչպէս անկեղծաբար կ'արտայայտուի անեներկ հաւատքի շուրջը»։ Այդ յոխորտ բնաբանին կը հետեւին, ինչպէս ըսինք, և ամբողջ սիւնակներ պատմական, հոգերանական, աստուածաբանական կուռ փասաարկութեամբք թաթաղուն, զեղուն, հաստատելու համար թէ ԱՅԵՒՐԿն է վաւերականն ու ընդունելին ներկայ պարագային, մինչ անենենքը բոլորովին տարբեր իմաստ ունի։ Այդ երկարապատում քարողները կարգացողը պիտի կարծէր անշուշտ թէ ինքը ի վաղուց համազուած, կատարեալ գիտակցութիւնունեցած է այս մասին, և առ այդ իմ տզիտութիւնս երեսիս կը զարնէ։ Բայց ի՞նչ զարմանք. կը բանամ իր 1907ին հրատարակած Ուղղագրութեանց գրքին 297 էջը՝ ուր կը կարգամ հետեւեալը։ «Չի յորժամ անեներկ հաւատով յամենայն սրտէ աղօթես առ Աստուած» (Մանդակունւոյ խօսքն է) — ուղղել՝ անեներկ հաւատով։ Հասկնալի է անեներկ կամ կամ անեներկմիս կամ միամիտ հաւատ (աներկբայ ալ կ'ըւլայ. չ.) բայց անեներկ՝ Ո՞Չ ԲԵՍԻ!» Եթէ ես անեներկը մերժելովս թանձր տղիտութեանս չափանիշը սուած եմ, ինքը ինձմէ շատ տարբիներ առաջ հեղինակաբար, բացաձակօրեն նոյնը մերժելովը ի՞նչ ըրած կ'ըւլայ։ Ես գոնէ առաջարկած եմ անօր տեղ աւելի հաւանական, յաճախ գործածական անենենք բառը, մերժելով իր անեներկը իրը բոլորովին անտեղի, ինչ որ ինքն ալ կ'ընդունի լուելեայն այս անգամ և երբեմի կործանած կուռէք, անեներկը կը պատէ։ Գոնէ՛ լեզուն մի քիչ կարճ ըլլար Հորոյի դէմ, զի

Նրկուքս ալ ի միում պատժի կամք, եթէ յանցանք էր ան-  
ներկր մերժելը: իրաւունք չունի՞մ հետաքրքրուելու թէ  
ի՞նչ հրաշքով տեղի ունեցած է իր այժմեան անազան վե-  
րադարձը աններկին. մի գուցէ ինքն ալ անոնցմէ ըլլայ,  
որոց նկատամբ կը յիշէ Մանդակունոյ պատուէրը (իմ  
հասցէիս ակնարկելով): «Թէպէտ և ներկեալ նեխեցար ի  
սեւաթոյիր ամրարշտութիւնս քո, այլ մերձեցի՛ր առ Քրիս-  
տոս ջերմեռանդն արտասուօք՝ և լուսաւորեալ պայծառա-  
ցուցանէ զքեղ» (\*).

Կը վերջացնեմ՝ դիտել տալով թէ՝ այսպիսի բանասի-  
րական խնդիրներու շուրջ ամօթ չէ նորանոր տուեալներու  
վրայ կարծիք փոխելը «բայց խոստովանելու է զայդ և զգու-  
շանալու սա տեսակ կոկողարանութիւններէ (ընդդիմախօսին  
հասցէին): Երբ մէկը համբակ է և քերուս, ըստ Խորենաց-  
ւոյն կամի վարդապետ դառնալ, նա ամէն ժամանակ ծիծա-  
ղելի և արհամարհնիլ է եղած»: Այս ծանր լառերը կը վե-  
րադարձենք իրեն:

### Զ. ԱՆԿԱՏԱՐ ԹԷ ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

Ապականե՞ր են մենք ինչ որ (մազոյնե՞ր) դարերու  
զանձարանեն հաւաքեր են.

Խորենացոյ պատմական մէկ նկարագրութեան առթիւ  
(տ. Բազմ. Օգոստ.) յօդուածագիրը բերնին եկածը գուրս  
կու տայ ինծի դէմ ըսելով. «Ի՞նչ կարելի է սպասել այն  
մարդէն, որ անտեղեակ հայկական զեւցիլ դպրութեանց,  
սկէս հայ ոնին, հայ զրուցուածին և որ ինքնինքը կարող

(\*) Հաւանականոր այն է որ 1975էն ի վեր յաջորդական հե-  
տակառութիւններուից կամ՝ այլաց զիսազութեան վրայ իր բարբա-  
նումը փոխած ըլլայ և վերջոյ: Ես արդէն Մանդակունոյ ծա-  
ռերը չունեկի ի ձեռին: Ուղղագրութեանցը մէջ յիշուած կոտրէն  
միանարաւայտուած էի բնդդէմ ամենեկին. իր վերջին մէջ-  
ըրերումներուն վրայ՝ մինչեւ աստիճան մը տեղի կուտամ այս  
մասին բայց ինչպէս կը մնայ ինծի համար տարակուատկան, զի  
մէջ բերուած մէկ երկու ցանցառ վկայութիւններն ալ ներկայի,  
ասեւիլ կրնան նմանազէս աննենցի նենքայի աղատում ըլլալ  
ընդորինակողներէ:

Կ'զգայ Սահմանականը փոխելու Անկատարիւ ի՞նչ է եղեր  
տեսնենք նախնեաց զեղեցիկ արձանները ապականելուս  
մասին մէջ նետուած փաստը: «Եւ առաջի գրաց այրին սեպ  
եր ուղղորդ միապս զազ և ի վերուստ պապանձաւ չուաւոր  
և հայի յանդունդ խորածորոյն և որ ինչ զերծանի, յան-  
նարին ուղևս սաստկութեամբ անկանի» Մենք ակնյայտնի  
աղաւազում տեսներով մէկեւնոյն նկարագրական պարբե-  
րութեան մէկ մասին անցեալ անկատար և միւս մասին  
սահմանական ներկայով գրուած ըլլալը առաջարկեր  
էինք վերջինները համաձայնեցնել առաջնոյն: Այս է եղեր  
ինձ վերագրուած յանցանքը: Երկուքը միանգամայն չէին  
կրնար մնալ. նկարագրողը կամ ներկայ էր տեղուոյն վրայ,  
և հոն անմիջապէս գրի առած էր աչքով տեսածը և այն  
ատեն սահմանական պէտք է զրէր ամրող պարբերութեան  
բայերը, և կամ ժամանակ անցնելէ ետքը յիշողութեամբ  
կամ այլոց պատմութեամբ զրի առած էր և այն ատեն  
անցեալ անկատար պէտք էր զործածել: Ահա այս է եղեր  
գործած մեղքս: Առ այս հեգնարար կ'առարկէ. «Անկատար  
դէմքը սիրելի թուի Հորոյի՝ անո՛ր համար որ իր բոլոր  
գրածները անկատար են: Լուրջ քննադատի մը վայե՛լ է  
այս կոյտ և խեղկատակ բառախաղը: Ինքն եթէ կատա-  
եալ է և կատարեալը սիրող, թո՛ղ պարբերութեան բոլոր  
բայերը կատարեալի վերածէ, և եթէ պատմութեան  
նախընթաց և հետեւրդ պարագայից կը յարմարէր, մննք  
ոչինչ ունէինք ըսելիք: Յամենայն զէպս այդ շարադրու-  
թեան կազմին խորմութիւնը աչքին պիտի զարնէր յետին  
գպրոցականի մ'ալ, և չեմ հասկնար թէ իմ սրբագրութիւնս  
կը մեղաղրուի և առարկայ կ'ըլլայ Բազմավէպի մէջ: Բա-  
նասէ՛քք, կը քնանա՞ք» (\*\*).

(\*\*) Մեր արդի վենեաթկան բնդդիմախօսուց ամենամեծ  
թերութիւնն է ձայլայեղորէն սոնքալ իրենց ամրաբած հայ-  
կարանական հմառաթեանց մասին ինչ որ առանձնայատեկ  
մասնագիտութիւն կը համարին իրենց և արհամարհու վերա-  
բերմանք ունին առեն առանց նկատմամբ որ իրենցմէ չեն:  
Այսպէս Պատիկեան իր զլուխ զործոց զաւեշտին մէջ ոգեկոչած

(Ասրենացւոյն նոյն հատուածին վերջին պարբերութեան մէջ ցիրդն, որ աչքիս դիպաւ այս պահուա և որ հաւանաբար զարերսկ անտես անցեր է, պիտի ըլլայ ցերդն (Երդիք, տանիք): Նոյնպէս անցեալները ոչքիս զարկաւ Սւետարանի մէջ ռողջ լե՛ւ գարդապետը՝ որ կա՛, կա՛ին պէս Կ'երեւայ թէ սկզբնական լիոնին պատահարար եղծմամբ

Մատ. Դարագաշեանի բաել կաւոս (անդ սանմանին տոթիւ) թէ յասկացւցիչ մը իր յատկացեալն միջանիեալ բառափ մը զատելո հայ ոսկեգարեան զրախանութեան մէկ յնորի օճն է, որուն Հորոժի խելքը չի համերի, Արդ դիմել կուռամ թէ՝ այս տողերը զրոյ Հորոն 1867ին, ասկաւին ուսանուզ, յանդառար զրարարի թարգմանուած համարթինի վկերջին երգ ուղեւորութեան Հարբլտինց դիւցադներութեան նախերդին տուածին երկու տողը, ուղղեալ առ Ազգաւութիւնն, յօրինած էր արագէս:

«Ուսաս' զի յեաբն ժամանեակաց Աստածառութիւնով վեհափառ Որ ո՞չ այլ եւս ասապեկեալ յեամոց բնակիս ի իստա»

Այս ոճին Ասկեղարու Հայերէնին յատուել համարելն այ ձիշը չէ. միւնայն ձեւաբանութիւնը զործածուած է նաև դադդ բնագրին մէջ, որ ահաւամիկ:

Muse des derniers temps, divinité sublime  
Qui des monts fabuleux n'habites plus les cimes.

Տարի մը վերջը՝ իր ըրջանաւարափ քննութեան պահուն ֆունջի խմբագիր Հ. Աւանձն ան, որ ինչ էր ինչ չէր, յաւ հայկարան էր և ինձ հման սիրահար զրարարի, և ներկայ կը զրունուել քննութեան, իր թերթին ֆիքիի մէջ կը զրեր թէ՝ այդ տաթիւ տեսած էր աշակերտ մը (այս անուն) որ արդին ի վիճակի իր հայկարանուրին յասահօսուրին թէերտ: Տեղը չէ դոշելու. «Ճեշու՞ք, ա՛րհամարհուք, զորմացարուք և եղծարուք»

Այլ օրինակ մարտ: Նոյն Ապեկոր Մատ, Դարագածի կը մատնանչէր, ծագր ու ծանակ բնելով, Հայերէնի համամայնութեան կահունաց մասին տպիսութիւնն, որով Յատուել Անուանց Բառանիս Յառաջարանին սկիզբը երկու տէր բայիի յատկացեալ բայը եղակի զործածեր և՛ մատանակ յոզնակի զնելու: Թէ և առ այդ բացարեցի այն տանեն, թէ ներկելի էր այդ ինչ պայմաններով, բայց անցեալ օր յիշեցի նուե իր պաշտելի ատաշին:

«Որ ի բարձանց գագաթանցն Քորերայ և Սինայի Գո՛ւ չնչեցերի համիւն (Մովսէս) որ նախ ուսույց բնարեալ տոհմին թէ զիսրդ ի սկզբնէ երկին, երկիր եղ ի վհէն:»

Կրծատուելովը՝ իր նոր բան մը նկատուած, Բագրատունիէն նուիրագործուած՝ Բառարանները անցեր է. մինչ անմութիւն է վերագրել մեր երանաշնորհ թւրդմանցաց որ՝ երբ կանոնաւոր լերը կայ՝ եր անիւաստ և անտեղի տարբերակ մնալ ստեղծած ըլլան յուհպէտս:

Է, Ի ՊԱՀԱՆՁՈՒՄՆ, Ի ՊԱՄԱՆՁՈՒՄՆ թէ Ի ՊԱՏՈՒՀԱՍ

Մանդակունին Վերջին Դատաստանին մեղաւորաց համար պարասատուած սարսափելի պատիժներուն թուումն մասանցը ընելով կը գրէ. «Անողորմ տանջանք... Հնոց վառեալք, յոր հուրն հոսեալ իջանէ յորդահոս գետոցն հրեղինաց, որ կան և պահին ի պահանջումն ամենայն մեղաւորաց և արբեցողաց:» Յայտնի էր թէ ընդգծեալ բառը անյարմար, ակներեւ խաթարում էր գրչագրաց: Ուստի «Ուղագրութեանց» հեղինակը զայն սրբագրեր էր՝ փոխարկելով ի պապանձումնի: «Այնքան ահազին (ահաւո՞ր) և սոսկալի նկարադրութեան առջեւ կարելի չէր ուրիշ բան ընել, ըստ էր, մեղաւորաց համար, բայց եթէ պապանձիլ:» Մեր հանելուկներու կարգին առարկեցինք սո այդ և ի պատուհասը յարմարագոյն նկատեցինք: Այս անգամ (Բազմ. հոկտ.) մեր ընդդիմաբանը մերժելով իմ վարկածու՝ կը պնդէ իր 1907ի ուղղագրութեան վրայ — և առ այս ինել մը վկայութիւններ կը բերէ Աւետարանէն, Եղիշէն ևայլն: Աւելուզ աշխատութիւն, փուծ ցուցադրութիւն հմտութեան: Ո՞վ կ'ըսէ թէ պապանձիլ բայը (իր տեղին) չի գործածուիր կամ չէ գործածուած նախնեաց քով. բայց հոս կը պատահի՞: Վերջին Դատաստանին, որ համառօս պիտի ըլլայ բնականաբար, ինչպէս Եղիշէ կ'ակնարկէ, մեղաւորները իրենց արդարացուցման համար ճամարտակելու կոչուած չեն, որ պապանձելնին որ և իցէ նշանակութիւն ունենար. անվեկալ պատիճ կը սպասէ իրենց. զայս շեշտել էր իր ունկնդրաց Մանդակունի Հայրապետին նպատակը՝ քրկարար երկիւզ ազգելու համար չարագործաց սիրութ: Ընդդիմախօսը հոս ալ ուր ուրեմն կ'անդրագանայ թէ բանաւոր չէ իր թէզը, և փախուստի ելք որոնելով կը յանդի սա ենթագրու-

թեան թէ բնագրին խաթարեալ ի պահանջումնը կրնայ նախապէս ի տանջումն ալ եղած րրայ. զոր բնդուինակողք սխարմամբ պահին հետ խառներ են. ուստի կ'առաջարկէ որ ի պահանջումնը ուղիելու հարկին, լաւագոյն է անոր տեղ փոխանակել ի տանջումն. Արդ՝ պատուհան ալ տանջումնին համազօր չէ. բայց Հորոյի ըսածը ջրել պէտք է անպատճառ վանքին գրական պատիւր վեր բոնելու համար, և առ այս ուղղագրիչը իր հայկարանական և ռանսափական հմտութեանց ամբողջ պաշարը կը ցուցադրէ 10-20 օրինակներ մէջ բերելով Մանդակունոյ ձառերէն, ուր անդենականո մեղաւորաց վերապահեալ տանջաներուն խօսքը եղած է: Միայն Մանդակունինը յատրէ է այդ բառին գործածութիւնը: Եռու կտակարանի ամեն կողմը, և անկէ առնելով նախկին Եկեղեցական Հարց գրուածք լեցուն են՝ առ այդ ակնարկութիւններով: Եղրակացնենք մեր յոխորա ընդդիմաբանին մասին յիշելով գաղլ. ասաց-ըլ. il a manqué la meilleure occasion de se taire.

#### Ը. ՈՒԾԱԿԵՐՔ, ՈՒՆԴԱԿԵՐՔ ԹԷ ԲՈՒՍԱԿԵՐՔ

«Զի իմաստնոյն ջուրն միայն բաւական է ի դադարումն ծարաւոյն և ի պէտս խելացն զուարթրւթեան. քանզի զուարթ են, ասէ, խելք ջրարբաց և առողջ են մարմինք ուժակերաց:» Այսպէս էր ցարդ բնացիրը Մանդակունին: Ուղղագրիչը 1907ին մերժեր էր ուժակերացը և տարակուանօք նկանակերաց կամ հացակերաց և կամ ունդակերաց առաջարկած: Մեր հանելուկներու կարգին այս երեքն ալ անյարմար գտանք և առաջարկեցինք բուսակերաց: Այս անգամ Բազմավէպի մէջ (Հոկտ.) ուժակերացի վերադարձեր է Ուղղագրիչը և զայն բոլոր ուժովը կը ջատագովէ, որու զէմ. ինքն էր զայն մերժողը: Բուսակերացը ուկեղարեան, հնաւանդ չէ եղեր, կ'ընդունիմ, թո՛ղ ըլլայ բանջարակերաց: Սահմանափակ մտի տեր Հորոն, ինչպէս կ'որտկէ զիս, չի կրնար թափանցել թէ տաք կերակուրը ի՞նչպէս կ'ըլլայ գրգոիչ և պաղը ո՛չ: Որչա՛փ տաք ուտելիքներ կան, որ անհրաժեշտ են մանւաւնդ ձմրան եղանակին տարէցներու համար, ինչպէս թանապուր եայլն որ բնա՛ւ գրգոիչ չեն,

այլ հանդարտեցուցիչ ամէն հասակի անձանց: Ընդեղէնները, բանջարէղէնները, տաք կամ պաղ վիճակի մէջ, հաւասարապէս ամոքիչ են: Խսկ ի հակառակէն պաղ կամ չոր (ոյջ) ուտելիքներուն մէջ ձուկերը, մանաւանդ ձկնկիթները, տեսակ տեսակ համեմաւոր երջիկներն ու ապուխտները, խեցեմորթները, որսի արիւնոտ միսերը, պաղ ըլլան թէ ապաք, գրգոիչներու կարգէն են (aphrodisiacs): Ուստի ես չեմ համոզուած ուժակերացին իսկութեան՝ և բանջարակերացին կը հակիմ: (\*)

Ասոնցմէ զուրս վերջին Բազմավէպի չորս թիւերուն մէջ մեր ընդդիմաբան պարսաւացրին կրդմանէ կան յիւրուած մեր Հանելուկներէն խել ու երկրորդական կարեւորութիւն ունեցող կէտերու մասին խծծանքներ կամ անիրաւ, չարակամ ակնարկներ, որոց նկատմամբ ալ կ'արժէ մէկ երկու հակիրծ լուսաբանութիւններ տալ:

ՏՐԴԱՑՅԱ ՀԵԾԱԾ ԶԻՆ  
Կամակո՞ր քէ կամակար

Ուղղագրիչը «ի ձի կամակար հեծեալ» բացատրութիւնը անեղի, անշեղի, անտրամաբան համարած էր կամակար

(\*) Թէկ ես հակալքուական եմ և ժամանակաւ այս ժաման Ալյուստիսին մէջ զարդ յօգուածներուն ազդեցութեամբ՝ բարելիչաւակ թալքանեան պահ մը ֆօն մը արամազգրեց հակալքօւականի բարուականի համար, բայց միշտ չհմ զաներ անդակունի Հայրապետին գիրխանոս բացարձակ հակալքուական մը ներկայացնելը, վասաւարկելով թէկ նա անապատի ժողովուրդը կիրակրած պահուն եւ այրաց բնաւ գիտի յիշեց, «զի օրինակ աշխարհի մինելոց էր ճաշն Բրիտանիա:» Հազար իր առաջինն հրաշագործութիւնը կանա Գալիլեացոց հորունիքին ի նասան զինիին չէ բնակուակը Հինդշարթիի ընթրեաց պահուն շնուրիտագործեց այդ հեղուկը, որի թիվը, զար այնքան ախրաժանոք յիշեց թէ անգամ մալ Վերջին Կատաստրոմին օրը իր աշակերաններուն հետ ուիսի իսմէն նոր Արքայութեան մէջ: Պօգոսի պատուէրներն ալ որ առ Տիմոթէկոս մտպա, ուր քանիցը կը իրաւուէ, առողջապահ հական պատճառներուի մեաւ րու գիտի իսմէր, այլ զինի և կամ շատ շատ քախառն զինի գործածել: Ասոնց ի՞նչ կ'ըսէ երտոնիին Յովի, Մանդակունի:

ածական համարելով ձիռւն և զայս սրբագրել առաջարկած  
էր կամակորի: Մենք դիտել տուինք թէ տեղի չի կայ  
այդշափ աեհեթեթ մեկնութիւն տալու այդ բնագրին, զի  
կամակար իբր մակրայ ալ կրնայ նկատուի՝ հեծնողին վե-  
րագրուելով և նշանակել ամենայն փափառանօֆ եւ յօժա-  
ռուրեամբ:

Այս անգամ մեր ընդդիմարանը պնդեր է դարձեալ իր  
նախորդ ըսածին վրայ՝ իբր գիտաւոր փաստ մէջ բերելով  
սա ենթադրութիւնը թէ՝ ամէն տղայ կը փափաքի ձի հեծ-  
նալ. Թէ այս բանս առաւելութիւն մը չէ կարելի նկատել  
պատանի Տրդատայ վրայ, այլ կատաղի ձիու մը վրայ այդ  
տարիքին նսաելն ու իբր նոր իմ Աղեքսանդր քաջութեամբ  
վարելն է պանծալի: Այդ տեսութիւնն ալ մինչեւ աստիճան  
մը կարելի է պատպանուիլ. բայց ես այդ առարկութիւնը՝  
բնադիրը՝ որուն վերագրուեծ անհեթեթութիւնը չեմ ըն-  
դունիր՝ սրբագրելու չափ զօրաւոր չեմ զաներ: Բաց ի ար-  
հեստիւ ձիամարդիկներու տղոցուն՝ շատ հազուազէպ իրու-  
թութիւն է որ 10-12տարեկան տղաք ինքնաթերաբար փա-  
փաքին ձի աշտանակել և միայնակ արշաւել ընդ լեռ և  
ընդ ձոր: Մնաց որ կամակոր իբր ածական ձիու համար  
գործածուիլը անսովոր կ'երեւայ ինձ. Եթէ իւու համար  
ըլլար, կը յարւարէր: Չիու համար գործածուած որակա-  
կաններն են՝ խսերախ, սանձակուոր, ամիպարանոց հայլն:  
Բանասիրաց կը թողունք վճռել:

ՏԻՐԱՆԱՑ ՄԱՀՈՒԱՆ ՊԱՐԱԳԱՆ  
 ՁԵԱՆ ՀԻՒԽՈՅ ՔԷ ՁԵԱՆ ՀԻՒԽՈՅ ԿԱԼԵԱԼ  
 Երկու շափ եւ Երկու կշիռ

Տիրան կրնայ հիւսիսային փոթորիկէ մը բռնուելով  
լերանց մէջ սառած ըլլալ. Կրնայ նաև ձեան շեղակոյտ մը  
 վրան փած ըլլալուն՝ տակը մնացած ըլլալ: Անտեղի է  
 պնդելը թէ՝ միան զարնան եղանակին կը պատահին ձեան  
 վլուգումները: Դեռ այս օրերս (Յունվարին) կարգացինք լրա-  
 գրաց մէջ Անասոլուի կողմը բռնոն ձմերան մէջ տեղի ունե-

ցած այս տեսակ փորձանքներ. խնդիրը այդ չէ սակայն:  
 Ժամանակաւ հոգելոյ, Հ. Ալիշան՝ հիւսիսոյ տպուած տես-  
 նելով՝ սրբագրեր է զայն հիւսոյ: Մեր ընդդիմախօսը, ան-  
 գիտակ ատոր, մի քանի տարի վերջը, այն է 1907ին, իր  
 Աղղագրութեանց մէջ՝ նոյն սրբագրութիւնը առաջարկած  
 էր. զայս տեսնելով մեր Հանելուկներուն մէջ զիտել տուած  
 էինք թէ՝ այդ սրբագրութիւնը շատոնց եղած է. դու  
 միայն կայ յերուսալիմ: Այս անգամ հոգ չէ թէ Ուղղա-  
 գրիչը նորէն իր կարծիքը փոխեր և հիւսիսոյի հակեր է.  
 բայց Ալիշանի այդ սրբագրութեան առթիւ ամենայն յար-  
 գանոք կը վերաբերուի իր միաբանակցին նկատմամբ, պար-  
 ծանք կը համարի իրեն՝ անոր զիտածը ինքն ալ ինքնարե-  
 րաբար կուհած ըլլալը եալին. բայց երբ կարգը ինծի կու-  
 զայ, ամենայն արհամարհանոք կը ծաղրէ իմ տպիտութիւնու:  
 Խոչ զիտէ Հորոյ Հայաստանի լերանց բոնաշունչ ձմեռէն կը  
 հարցնէ, մոռնալով թէ ինքն ալ՝ իր բոլոր մասնագիտութեամբը՝  
 մինչեւ 1907 և անգէ ասդին մինչեւ 1924՝ հիւսոյ տարագը  
 պաշտպաներ էր: Ես յաւակնութիւնը չունիմ՝ պահանջելու  
 որ Ալիշանի, այդ մեծ բանաստեղծին, մեծ երազա-  
 ւեսին չափ յարդէ զիս. բայց միւնոյն նիւթին վրայ հա-  
 մանան կարծիք յայտնող երկու անձանց մէկը այդ առթիւ  
 փառարանել, իսկ միւսը ծաղրել, գետնէ զետին զարնել  
 կարծեմ ուղիղ մարզու գործ չէ:\*

(\*) Հայոց Առանցքական անձամբ այցելած չէ հին Հայոստանի  
 բարձրաւանգակը, ո՛չ ալ կիլիկիս: Իր վանքեն դուրս ելած չէ,  
 և ինչ ընդգարձակ տեղագրութիւններ որ զբած է, այլոց ուղի-  
 ւորութիւններէն՝ լերանացի կամ գրաւոր տեղեկութեանց, մա-  
 սամբ ալ մեր նախնի մատենագրաց նկարագրութեանց հետե-  
 սողութեամբ գրած է: Ինչէ ն զիտէ մեր պարսաւազիքը թէ ես  
 անաղեակ եմ այդ հանգամանաց: Ո՛չ միայն նախնեաց մատե-  
 նագրութեան մէջ այս մասին նկարագրուածներուն քիչ չառ  
 ձանօթէ է այս տողերը զբածը, այս և 4888 և 89 տարիներուն  
 երկեցս այցելած է անձամբ Ասիական Թուրքիոյ արևելինուն  
 ծայրագուածները: Մայիս ամսան Զբանայի գագաթը և  
 կողերուն վրայ տակուին անհալ ձիւներուն մէջ՝ ձմրան եղա-  
 նակին զարեւոններն իվար գլորած և սառած (կարւաններու)



Ա. ՄԵՍՐՈՊ ԻՇԽԱՆԱՁՈՒՆ ԷՐ ԹԷ ՈՉ.

Ա. ՄԵՍՐՈՊԱՅ ոչ թէ իշխանական սերունդէ, այլ պարզ վարդան անուն գիւղացիի մը զաւակ րլլալուն հաւանականութիւնը շեշտած էի Հանելու կներուս կարգին: Ուզղագրութեանց հեղինակը այս անգամ Բաղմավէպի մէջ ջրել ուզելով այս կարծիքս՝ կ'ենթաղրէ թէ ես անոր զիւղի մէջ ծնած ըլլալուն վրայ հիմած եմ այս վարկածս, և այդ անձիշդ ենթադրութիւնը չուկէտ առնելով՝ երկարօրէն կարգ մը պատմական իրողութիւններ կը թուէ ապացուցանելու համար թէ՝ մեր նախնի թագակալք, իշխանագունք և աւագուրեարը ընդհանրապէս զիւղածին կամ զիւղաբնակ էին, բայց չէ կարելի ատէկ հետեւցնել թէ պարզ շինական ներ էին անոնք: Արդ ես բնաւ երեք այլայիսի մատանութին մը չեմ աւրուած: Իր թուած պատմական հանդամանց ես ալ քիչ շատ, եթէ ոչ իրեն չափ, զիւտակ եմ: Ես խորհած եմ, եթէ հայ գրերու զտիչը իր բարոյական ձիրքերուն վրայ ցեղային ազնուականութեան, իշխանական ծագման առաւելութիւնն ալ ունեցած ըլլար՝ կարիւնի նման դովարան կենսագիր մը անշուշտ պիտի յիշէր զայն ալ պարծանոք, ինչպէս սովորութիւն էր ժամանակին ընկերային բարձր դասակարգութեանց մասին: Քանի որ չէ ըրեր, կը հետեւի թէ նա ժողովրդեան խոնարհ դասակարգին կը պատուակերուն զիւղականց՝ անհամար զիւղակեր թուչուց հարակ րլլալը առած է: Երկու անգամ կարին այցելած ե առաջին անգամուն ն ամիս բնակած է հոն: Տղոցը մէկը Սահասարեան յուղարկած է, շատ նպաստաւոր զաղափար կազմած ըլլալով այդ մեծ հաստատութեան ուսումնական, բարոյական և նիւթական կացութեան ժամանին: Քանի մը առարի վերջ՝ ինչ ինչ զաւառաց կուսակալներուն քրիստոնեայ մոււայիններ կարդի սորոշուած ըլլալով՝ կուսակալութեան Ծննդ, ժողովոյ կողմանէ միաձայնութեամբ այդ պաշտօնին յարմար նշանակուած ե կեզրոնին ինձաւ եղած է՝ առաջարկութեամբ հանգուցեալ Տանիչ ովլիք, ին բնկերներէս, որ այն ասեն պաշտօնով կարէն կը զանուէր (յետոյ պահ մը ներքին գործոց նախարար Պատ. Սահմանադրութեան շրջանին: Տայց ես՝ ինչ ինչ անձնական նկատութերով չեմ ուզած Պօլուոյ պաշտօնս թուզուր, կեդրոնն ալ առաջին անգամ հայու մը այդ պաշտօնին կոչուիլը յարմար չէ ահասած, և ասորի քրիստոնեայ մը կոչուած է առ այդ:

կանէր, ըստ ամենայն հաւանակ սնութեան, զիղկականաց և ոչ ազատաց, շինականաց կամ սոսկականաց և ոչ ձիւվարժից (chevaliers) սերունդէն էր: Ասոր հակառակը՝ ապացուցանել կ'ուզէ: Քամածին ենթագրութիւններով չէ կարնլի հերքել մեր թուիքը, կ'ըսէ թէ ինք այլուր ջանացած ե հաստատել (ուշադրութիւնը չըսեր թէ հս ստատած է) իշխանական ծագումը Մեսրոպայ: մեղ անծանօթ մնացած է այդ փորձը: Եթէ տեսնենք, թերեւս համոզուինք:

ԽՈԶԵՐՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Մանդակունին վատշու էր մարգոց, ապօրէն կենակցութեամբ ապրողներու ընթացքը պախարակելով՝ պիղծ խոզերու ընթացքին հետ բաղդատութեան դրած է՝ ըսելով «և կամ զազիր և զարցուն անկողնեօք ամուսնութիւն կասկելով զօրէն խոզի ընդ ցեխ և ընդ տիզմ թաւ ալեալ:» Բողզեալ նորալուր բայր կասկածանօք կատարելովի վերածել առաջարկած էր Աւզգագործը 1907ին: Բոյ թէ Հայրապետին ձառները չունէի ի ձեռին: Երկդիմութիւն մը կար այդ պարլերութեան մէջ: Խոզերու վերաբերմամբ ամուսնութիւնը շատ անձահ և անպատշաճ թուեց ու ինծի, և առարկեցի իր ուղղագրութեան դէմ: Առ այդ այս անդամ Բաղմավէպի հոկտ. թիւին մէջ զիս ձրիավագիս կը գրաւէ, իրը մէ ինքն իր Ուղղագրութեանց մէջ կասկելով՝ կատարելովին և «ընդ ցեխ և ընդ տիզմ»ին մէջ տեղ բռութ մը դրած է եղեր, Արդ՝ բացէք Ուղղագրութեանց 304 էջը և պիտի տեսնէք թէ բնաւ ոչ բռութ կայ հոն, ո՛չ մութ, զոր մենք տեղափոխած ըլլանք: Հաւանաբար ձառներուն բնագրին մէջ ալ դրուած ըլլալու չէ, որ ինքն ալ չէ դրեր և սարակուանօք առաջարկած է կատարելը, ապա թէ ոչ եթէ այդ բռութը ըլլար, ոչ կասկածանք կը մնար իրեն, ո՛չ ալ ես սիսալ կը մեկնէի Մանդակունոյ ճառը: Տարիներ վերջը, կ'երեւայ, Ուղղագրիչը մտաբերեր է այդ բարթին պէտքին վրայ, բայց ինչո՞ւ կը զրպարտէ զիս թէ բռութ կայ եղեր և ես յապաւեր կամ տեղափոխեր եմ:

Նակը կը յայտարարէ թէ ինք այլ եւս ոչինչ ունի զրելիք և Յետ Գրութեամբ մը կ'իմացնէ Բազմավէպի ընթերցողաց թէ ևս ալ հրաժարեր եմ վիճաբանութենէ, հոյնօրէն աւելցնելով «Յիրաւի Հորոյի այս վերջինն է դովելին»: Ե՛սւ տես որ բանն ասանկ չէ: Ե՛ երկու նախորդ ընդդիմախուսաց մասին ըրած էի այդ յայտարարութիւնը, մասամբ ալ (խօսքը մէջերնիս) հրաժարակչաց դժգոհութիւնը ամոքելու համար՝ արդիական կարեւորութիւն չունեցող կամ մեռեաւ դիակի մը շուրջ, — ինչպէս կ'որակուի գրարարը, — մղուած հակածառութեանց վերաբերամբ: «Ուղարքութեանց» երբեմնի հեղինակին ալ ասպարէզ նետուելով իր 1907ի յայտարարութիւնները ուրանալը և նորանոր առարկութիւններով հետո ողորիլը, անձնականիս նկատմամբ նոր առասպելներ հնարելը հաշուի մէջ չի կար: Զէի կրնար լոել: Այսմ իմ կողմէս կը յայտարարեմ որ Հ. Գ. Նահապետեանի հետ ալ այս անդ ամ հաշիւս կը փակեմ, բայց իսպառ դրիչս կ'տրել, զրական կոփածարտէ խուսափիլ, որու հետ որ ըլլայ, չեմ խոստանար՝ երբ հարկը պահանջէ՝ ի նպաստ իմ արդար և իրաւացի դատած կարծիքներուս, ի շահ հայ զրականութեան, այլ զբարւով պատերազմն պատերազմիլ մինչեւ յետին շունչս փչեմ:

### ՅԱԿԻՆՈՒՄ

#### ՄԷԿ ՔԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԽՕԹԵՐ

Ըստ որւմ այլ ընդ այլոյ առասպելներու տեղի կոտայ իմ անհատական կեանքս, որ անձանօթէ զրեթէ նոր սերունդին, պատմեմ թէ՝ ծնած 1851ին Խւեկիւտար՝ մինչեւ 17 տարեկան հասակս ուսանող եղած եմ Սէլամիյէի Ս. Խաչի ուսումն սրանին մէջ, որ արզի երկրորդական դպրոցներու ծրագիրն ունէր զրեթէ: Ուսումնարանին կից կար (և կայ ցարդ) ընդարձակ թանգարան մը ամեն լեզուէ կարեւոր և բազմահատոր մատեաններավ լեցուն, ուր Զամչեանի եռահատոր պատմութեան, Տաթևացւոյն աստուածաբանական գրուածութեան հային նաեւ թիէոի և կիզոյի, նոյնպէս կիպոնի անդիմացւոյ պատմական մեծ գործերը, Լամար-

թինի քերթուածոց հաւաք սծոյն ևայլն: Աս նց մեծապոն մասը (անշուշտ ոչ Տաթեւացւոյնները) ծայրէ ի ծայր ընթերցած էի: Նոյնպէս մեր թաղին մօտերը լնակող հանգուցեալ Տէրոյենց պատուելիի սեփական ընդարձակ մատենադարանէն կ'օգտուէի: Զափազանց էր ընթերցասիրութիւնս: Աւթը տարեկանէս Մասիսի ընթերցող եղած էի (այս ատեն որչափ կը յիշեմ, շաբաթաթերթ) և մինչեւ ներկայ ծերութիւնս՝ լրագրաց թելը ձեռքէս ձգած չեմ: ԲԴուռը երկար պաշտօնալարութեանս ընթացքին Տեսաբ բազմահատոր Recueil des Traité de l'Empire Ottomanը որ ձրի կը տրամադրուէր մեզի, ամբողջ ստացած և պարունակութիւնը ըստ կարի իւրացուցած էի (այրեցան) և Հայերէնի մասին՝ Վենետիկցոց ամբողջ գրաբար թարգմանութիւնները հին և նոր զիւցաներգութեանց: Հումերոսէն ցՄիլիտոն, ունէի և ինչ ինչ մասեր ի բերանուած էի: 7-8 տարեկանիս արգէն սիրահար էի հին պատերազմարդ Բազլամիպերուն, որոնցմէ մասնաւորապէս 1844ի տարեկան հաւաքածոյին, և 12-13 տարեկանիս անոնց մէջէն զրաբար ընտիր գրուածները և յանդաւոր թարգմանութիւնները զոց ըրած: օրինակ ներամինը «Որդնի՛ կդ որ ինձ ազնուական կազմես ձորձ» որ կը վերջանայ՝ «այլ յօրինել զմիրամիր մեղուաց երգ, այն վերգիլեայ, ո՛չ այլ ումեք պահի երկ»: Մահազանգինը, որ կը վերջանայ «լոեա՛ց պղի՛նձդ, ահա սարսիմ և գողամ» 1878ի ոռուական պատերազմին վերջին պահերուն, ուր զրամական սաստիկ տագնապ տիրեց, Բ. Դրան նոր ասպարէզս պահելով հանդերձ պահ մը Մայր Վարժարան, նոյնպէս Նարեկեան Բերայի և Մեզպուրեան (Խուկ.) այցելու գասառութիւն ըրած (պատմաշնարհագ. առողջաւանութիւն), 80ական թուականներուն Միացեալ Ընկերութեանց Վարչական ժողովոյ անդամակցած և Աւսումնասպետութեան պաշտօնը ստանձնած եմ:

Միջանկեալ յիշեմ այս անդի իմ ճակտիս նետուած քանձր սփիուրեանս մասին ստարի մը վկայութիւնը: 1882 տարւոյն գեկա. ամիսը Զէթինեի մէջ անցուցի Գարատազի սահմանաց գծման Յանձնաժողովին քարտու դարի յաւելուած ական պաշտօ-

նով : Կաղանդին դիշերը առաջին անգամ ըլլալով՝ վեհապետի մը , ըլլայ' փոքրիկ վեհապետ մը , ներկայանալու և Յանձնաժողովոյ անդամոց հետ իշխանական ընթրիքին մասնակցելու առիթը կ'ունենայի : Ընթրիքին յաջորդող մտերիմ հաւաքոյթին մէջ՝ սրբ իշխանը ժամանակը հաճելի կերպով անցընելու վրայ կը մտածէր , և յաջող ալ թղթախաղ էր , իմ մասիս տեղեկութիւն առնել սոզելով հարցուց թէ թուղթի կը խաղալի՞ . «Ղմբաղյար ո՛չ» եղաւ պատասխանս . զաշնակ կ'ունէի . ոյն պատասխանը . պարել զիտէի . նոյն ժխտական պատասխանը (իր օրիորդները պահ մը դաշնակ ածած էին . ինչպէս նաեւ թուրք քօմիսէր Պէտրի պէտ , բայց պար կազմելու համար բաւական այր մարդ չի կար) : Պետրի պէտ , զարգոցնալ Սուրբացի մը , սպայակոյտի զնդապետ և Բարիզի մէջ տունդան դարձած . տեսնելով իմ ձախորդ դիրքու միջանուց . «Զերդ Բարձրութիւն , այս անձը մտաւորական մէ , ամբողջ երիտասարդութիւնը մտաւոր պաշար ամբարելու հուիրած , միանգամայն և զրոզ մէ , անոր համար աշխարհային զրօւանաց և ժամանցներով զրադելու ատեն չէ ունեցած» բաւա . Սոյտ ալ լաւ բան է , պատասխանեցի իշխանը : Առիթը եկաւ որ ես ալ զիրքս վերականգնեմ : «Որչափ կը յիշեմ , ըսի , Զերդ Բարձրութիւն ալ երեւմն Մուսայից պաշտօն մատուցած է» : Պէտքը ճառագայթեց . ինչ ո գիտես կոր՝ հարցուց : Եւրոպական թերթերէ իմացած եմ , ըսի : Յատկան ձեռքութեց : Քանի մը տարի վերջը , երբ սահմանադլիսի խնդիրը վերջնապէս կարգադրուեցաւ և իշխանը Պոլիս եկաւ՝ ընկերոջ մը հետ՝ որ երկար ատեն պաշտօն վարած էր Զէթինեէ . Կէօքսուի պալատը այցելութեան զայինք իրեն , ուր պատուասիրեց զմեզ և յետոյ ուստուանշաններու փոխանակութեան պահուն ւատացայ Տանիլոյի ասպետութեան խաչանշանը : (Պետրի պէտ , յետոյ փաշա , վերջ ի վերջոյ Համիտի խօսին եկաւ , իմացուելով որ Սուլթան Սզիզի զահընկեցութեան մասնակից դանուած է , Դամասկոս աքսորուեցաւ և հոն մեռու :)

Գրչապիրներու խաթարմանց մասին ալ յիշեմ թէ այս ձիւղին մէջ մեծ փորձառութիւն ստացայ երբ 90 սկան

թուականներուն Ռումանիոյ կառավարութեան խնդրան օքն . Դուռը արքօնեց որ գարերէ ի վեր Օսմ . Վեհապետներուն և կառավարութեան կողմէ Դանութեան իշխանութեանց ուղղուած հրովարտակներուն և հաղորդագրութեանց պատճէններն և անոնց զաղղ . վաւերական թարգմանութիւնը իրեն մատուցուի կայսերական Դիւանէն՝ յրամական պատշաճ փոխարինութեամբ առ այս աշխատողաց<sup>(\*)</sup> : Շատեր ներկայացուցին իրենց թեկնածութիւնը , բայց չյաջողեցան փորձին մէջ : Ինձմէ շատ աւելի քաջ տաճկազէտներ կային , բայց այդ բաւական չէր . աշխարհապրական և պատմական անձանց անուանք կը տարբերէին երկուց լեզուաց մէջ : Դարերու ընթացքին լեզուական փոփոխութիւններ մտած էին տաճկերէնի մէջ , ինչ ինչ բառերու նշանակութիւնը , ինչպէս նաև ուղղագրութիւնը այլափոխուած , գիրերը տեղ տեղ ցեցակեր կամ անընթեսնի դարձած էին : Դիւանատունը անկարողներու ձեռքը մնացած էր , անանկ որ ինձի իր վաւերական ընդօրինակութիւն տրուած պատճէնները շատ տեղ անբանաւոր խաթարու մներ ունէին և զաղղ . թարգմանուելով անիմաստ կը զառնային : Մտիպուեցայ ես ստանձնել ընդօրինակութեանց հսկողութիւնն ալ , ի փոխարէն՝ միայն բարոյական վարձատրութիւն մը պահանջելով : Շատ զժուարութիւն քաշեցի : Վերջաւորութեանը առ այս ստացայ Ռումանական թագի Բ . աստիճանի շքանշան :

1891ին առաջին անգամ Ազգային երեսփոխան ընտրուեցայ Սելամիոյ և էլսի Մահալլէի միացեալ թաղէն – հակառակ Ալէաթձեանի զիս ընտրելեց ցանկէն դուրս ձգած ըլլալուն և առաջին մուտքիս օրը գրաւոր բանախօսութիւն մը ըրի որ մասնաւոր զրուատական յիշատակութեան նիւթ եղաւ Տիար Բ . Քէշեանի կողմանէ Աւեւելքի էջերուն մէջ :

(\*) Այս ձեռնարկը տեղի կունենար հանդուցեալ Բրէնո Սուռեցայի վարչապետութեան օրով և անոր նախաձեռնուութեան վերին հսկողութեամբ Պուրքէշի Ակադեմիային , որուն իշխանը վերին հսկողութեամբ Պուրքէշի Ակադեմիային :

90 ական թուականէն մինչեւ 1908, օսմ. Սահմանագրութեան վերահաստատումը, պաշտօնական պարտաւորութիւններէս դուրս կը զբաղէի նաև Բիւզանդիոնի էջերուն մէջ Հորոյ ծածկանուար՝ բանասիրական, ընկերային, եկեղեցական և այլն հարցերով և վիճարանական յօդուածներու հրատարակմամբ։ Խմ Սնկախ Կարծիքներուո բնոյթը անձանօթ չէր պաշտօնական շրջանակիս մէջ ալ, և ի խստ զրաքնութեան մը օրով, փորձանք չբերին բարերազդարար ո՛չ իմ, ո՛չ Բիւզանդիոնի խմբագրութեան զլխուն։ Նորընտիր կաթողիկոսը, որ ատենին քննադատական սլաքներուու ենթակայ եղած էր ինչ ինչ պարագաներու մէջ, խսստովանեցաւ որ երկար տարիներ վանքին մէջ իմ յօդուածներով կը միթարուէին, թէև աջ եւ անիսակ կը նենադատէի՝ ըստ ասից հանգուցեալ Տէր Մկրեանի<sup>(\*)</sup>։ Օր մը նախարարութեան թարգմանը, Ստատէթուն սէյ, որ հայասէր մէր, նախարար Թէվիդիկ բաշայի քով զիս տեսնելով՝ ինքնաբերարար յայսնեց որ այս անձին զրիչը շատ կը զնահատուի իր պազակիցներէն։ Բաշան հետաքրքրուեցաւ թէ ինչ նիւթերու վրայ կը գրեմ. բացատրեցի. հանդարտեցաւ և չնորհաւորեց։ Օր մը ստացայ, ի մէջ այլոց, իբր նուէր սատափեայ գրչակալով գեղեցիկ գրիչ մը՝ ծածկանուն նամակի մը հետ, որոյ իմաստն էր (այժմ այրած երկուքն ալ) թէ անաչառ գրիշտ անպակաս ըլլայ ազգային հրապարակագրութեան մէջ։ Բազում տարիներէ վերջը իմացայ որ այդ քաջալերականը գրողն էր մեծայարդ Տիար Արամ Գարակէօզեան, երբ եղիշէի հրատարակութեանս առթիւ ուղեր էր անձամբ ծանօթանալ ինծի հետեւ անցեալ տարի Տիար ձամձեանի ընկերակցութեամբ Գընալը գալով իր այցելութեամբը պատուեց զիս։

(\*) Յիշեմ թէ 70 ական թուականներուն, երբ կուսակիունութեան խնդրովն առթիւ Մասիսի մէջ պայքար կը փարէի Արմաշու Յոյսին գէմ Ոլչ է բարւոք մարդոյդ միայն լինելը բնարանով — բաւոն հակառակութիւն կար այդ թերթին և Յրազիին մէջ։ Հակառակ ասոր՝ Օրագրի խմբագիրը առցրանցին մէջ մարգարիտ մը գտանք բաներով ըսկելով չի վարանեցաւ օրերախ, չարաթներով իր թերթոն արտասպիլ յօդուածաշարքս։

90 8ի վաղորդայնին իթթիհատը ձեռնարկեց հիմնական մաքրագործման և բարեկարգութեան պետական շրջանակաց։ 78 էն սկսեալ մինակս կը վարէի Բ. Դրան իրաւագէտ Ասորէրգականաց (Եւրոպացի) օգնականի պաշտօնը։ բայց տարիներու ընթացքին տակաւ առ տակաւ տնէցւու մը գարձաւ այդ պաշտօնը՝ աղղեցիկ անձանց և աւագանիին զաւակներուն և ազգականաց համար, որ առատ ամսականներով և բարձր աստիճաններով այդ անուանական տիտղոսը կ'ստանձնէին։ Թիւերնին հասաւ մինչեւ 50-60 ի, որոնց մէկ մասը չէին յաճախեր իսկ պաշտօնատուն, մինչ կանոնարարակէտ ամսականնին կստանային։ Իթթիհատը մեզմէ հազիւ 6-7 հոգի ընտրելով՝ միւսները ամբողջ հացօ խարինի ըրաւ. ամենօրեայ որոշեալ ժամերով ներկայութեան տեսրակ հաստատեց, ամսականաց կանոնաւոր վճարումը ապահովեց և մեղաւորս ալ, որ այդ ստուարաթիւ պաշտօնէութեան կարգին մինչեւ 15 կամ 16 երրորդը իջած էի ունեցած համեստ աստիճանիս բերմամբ, նորէն առաջին տեղը բարձրացայ։ Քիչ վերջը Պօլսոյ օսմանեան երեսփոխանաց ընտրութեան ձեռնարկուելով՝ ընտրողական ժողովոյ մէջ՝ երեք ո՛չ իսլամ հասարակութեանց ներկայացուցիչներու կարգին՝ Հայ հասարակութեան ներկայացուցիչ կարգուեցայ Խարիճիյէն։ յետոյ մեր երեք յարանուանու թեանց լնորդողովին կողմանէ Հայ ծերակուտականու թեան արժանաւորներու ցանկ մը քուէարկուելուն՝ 6-7 անձանց մէջ անուննալ սնցաւ և Պատրիարքարանի միջոցաւ մատուցուեցաւ Բ. Դրան։ Այդ միջոցներուն հայ-հոռմէական ծերակուտական մը վախճանելով (անունը չեմ յիշեր) այդ ցանկէն անորյացորդ կարգուեցաւ Երամ է փէնտի որ ողջ է ցարդ, սինչ ինձմէ զատ միւս ամենքն ալ մեռած են շատոնց։ Հետզհետէ քաղաքանութեան փոփոխման բերմամբ՝ այդ զբութիւնը քաղաքականութեան փոփոխման բերմամբ ալ բոլորովին ջնջուեցաւ. թերեւս օր մ'ու վերահատատուի։

Մեր ազգային սահմանին մէջ՝ 1908 ին Ազգ. երեսփոխական ի նորոյ ընտրութեանց պահուն Տրապիզոնէն խանական ի նորոյ ընտրութեանց պահուն Տրապիզոնէն երեսփոխան ընտրուելով մինչեւ 1910 մասնակցեցայ Բնոդ։

Ժողովոյ աշխատութեանց։ Այդ շրջանին Օրմանեան Սրբազնը դատելու համար նոյն ժողովոյ կողմանէ ընտրուած դատական մարմնոյն անդամակցութեան կոչուելով՝ բոլոր խզօվու աշխատեցայ այդ մարդը՝ անբասիր հանելու, նոյն իսկ փառարանելու, ինչպէս կը պահանջէր արդարութիւնը, զոր հաստատեցին յետագայ ամուր դէպքերը։ 1910ին՝ վաթունամեայ՝ առջթը դալով նորէն լեռ ու ձոր արշաւելու փափաք արծարծեցաւ, և Պուլկարիոյ սահմանաց վերահաստատութեան զինուորական խառն Յանձնախումբին իր անդամ Դ., անդամ ըլլալով մեկնեցայ Պալքանները՝ այդ առթիւ հրաժարականս մատուցանելով Ազգ։ Երեսփոխանութենէ։ 1913ին տրիպոլիսեան իտալական արշաւանքի պահուն Յայնք ալ Եղեական կղզեաց ինքնօրինութեան ինդիր մը մէջտեղ հանած և Messager d'Athènesի մէջ կէս պաշտօնական կերպով ընդարձակ ուսումնասիրութիւն մը հրաժարակած էին, ուր միջազդային իրաւաբանական տուէտալներով կը ջատագովուէր այդ քեզը և զոր տետրակի ձեւով տարածած էին յետոյ Եւրոպա և Ամերիկա։ Եորատունկեան էֆ. այդ միջոցին Արտ. զործոց նախարար, թելագրութեամբ Աթէնքի դեսպան Մուխթար պէյի (վերջէն Միլլիական դեսպան Մոսքուայի) հարկ տեսնելով հակազդել այդ ձեռնարկին՝ սոյն տողերը գրողին յանձնարարեց հերքում մը գրի առնել առ այդ՝ նմանապէս միջազդային իրաւաբանական փաստարկութեամբ — ի հեծուկս հայ ընկերակցի մը, որ մեր այժմու բարեկամ Վենետիկեան Հարց նման, թուրք ընկերակցաց առջեւ կը յոխորտար յաճախ թէ՝ «պունուն պիլտիյի նէ՞ օլանազ, մահալի մերեւպինտէն չըգմա՝ եֆենիմ»։ — կէս պաշտօնական տետրակի ձեւով դադղիերէն յեզուաւ տպագրուելով թառ առ օտտոման ծածկանուամբ՝ ցրուեցաւ Եւրոպա օսմ. դեսպանատանց ձեռամբ, գնահատուեցաւ պաշտօնական շըրջանակներու կողմէ — ի մասնաւորի այն ժամանակ ընկերակիցս եղող նուսրէթ, Միւնիր և Սիւատ պէյերէ, որք այսոր առաջնակարգ պաշտօններ կը վարեն Հանրապետական վարչութեան մէջ, և Պոլտոյ կառավարական գաղղիերէն օնկանին մէջ (անունը չեմ յիշեր այս պահուս) թերթօնի

ձեւով հրաժարակուեցաւ ամիսներով։ Մե՛զք որ այդ պահուն Պալքանեան պատերազմը պայթելով՝ այդ օտարներէն ալ գնահատուած ջատագովութիւնը իր արմէքը կորսնցուց՝ իր երկրորդական, երրորդական խնդիր մը դառնալով եզէականներու ինքնօրինութիւնը՝ բաղդատմամբ ամբողջ Եւրոպական Տաճկաստանի գոյութեան սպասնացող վտանգին։ Եուն 1913ի վերջերը հանդստեան կոչուեցայ Ազգային շրջանակի մէջ՝ Օրմանեանի Ազգապատումին զրադատականովը զրադեցայ երկարորդէն և յաջորդաբար Ժամանակի, Բիրզանդիոնի և Տաճարի մէջ։ Դատաստանական Խորհրդոյ անդամ ընտրուելով երեք տարի շարունակեցի անընդհատ առանց զրեթէ օր մը բացակայ գտնուելու՝ իւսկիւտաբէն Գումդարու երթեւեկելով և ջանալով Վարժապետին Աջկան պատճառած յորի տպաւորութիւնը ջնջել անոր վրայէն։

#### ԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նախորդ պատօնավարութիւն։ — Լամարքինի ազդեցութիւնը ապագայ կենցաղիս վրայ։

Մոռցայ յիշելու ի վեր անդր առաջին ասպարէզս և պաշտօնավարութիւնն՝ զպրոցէ շրջանաւարտ ելնելուս վազարդայնին, այն է Պոլտոյ Փարուներու վարչութեան մէջ՝ որ զաղղիական ընկերութեան մը կը պատկանէր, բայց իր թուրք վարչութեան մաս կը համարուէր, և պաշտօնեալու սու։ Նաւային սպայի տարագ կը կրէն։ Հոն պաշտօն վարած եմ 5-6 տարի մինչեւ 1875 յշկահաց և իր առ ժամանակեայ՝ նիւթական վիճակի ստիպմամբ։ Այդ ժամանակակին մէկ մասը Դալաթիոյ կեղրոնին մէջ (Լիման Օտասի), իսկ մէկ երկու տարիներ մասոր մասնածիւղերուն մէջ, Անատոլու գավաք, Ենի Գարու, Իւսկիւտաբը Նախապէս կը յուսայի հազիւ մէկ երկու տարի կենալ այդ սահմանափակ ասպահուական էր և կոպանար փացնել, ամլութեան զատարական էր և կոպանար փացնել, ամլութեան զատարական պապարակ ամբարած իմ բոլոր մատարական և զրական պապարակ ամբարած իմ բոլոր մատարական պապարակ շարս։ Վերջ ի վերջոյ, յանդուզն որոշում մը տալով զոհեցի շայն վայր քիչ շատ յառաջացած նիւթական ապահովութիւնս ցայն վայր քիչ շատ յառաջացած նիւթական ապահովութիւնս

կառարներէն բնութեան սքանչելի տեսարանները վայելելով, ամեն օր 10-12 ժամ անընդհատ, ամիսներով վրանարնակ կեանք անցունել թէ Ռումելիի և թէ Անատոլուի սահմանագլուխներուն վրայ: Ոստորի Պալքաններուն վերելքը անթափանցելի անտառներու ընդմէջն, մանաւանդ — և յուլիս ամսոյ մէջ մշտակայ ձիւով պատած գագաթներուն տեսքը, տեղ տեղ վայրի ելակներով ծածկուած ձորերն ու կողերը կընձեռէին ինծի Ալպեան լեռանց նկարագրեալ տեսարաններուն վայելքը և անմոռանալի են ինծի համար, մինչ անցուցած վտանը ներս մտքիս վրայ հետք չեն թողած և այս տարիքիս պատրաստ եմ նորէն ձիւալքարել ժամերով և օրերով՝ համակիր խումբերու ընկերակցութեամբ (ամառը):

Գալով Լամարթինի միւս երգին, իմաստը միայն միտքս պահած եմ: Հոն քերթողը, իր քնարին հրաժեշտ տուած պահուն, կը յրշեցնէ անըր թէ ցորչափ զինքը գործածած է, երբեք չէ ստորնացուցած, անարժան նպատակներու չէ կիրարկած, մեծասեծներու գուռներն չէ կախած զայն և անարդ չողօքորթութեան ծառայեցուցած, այլ միայն անկեղծութեան, մարզասիրութեան, ազատութեան, զրկեալներու պաշտպանութեան սուրբ զատերուն նուիրած է:

Ես ալ չանացած եմ այդ ընթացքն հետեւիլ: Բաղաքական ասպարէզիս երկարատեւ շրջանին երեք չորս տարբեր վարչութեանց ծառայած եմ: համիտական, թթիթիատական, թթիթափական և միլլիթիկամ անոնց պաշտօնէրց հատշփման մէջ գանուած և ամենէն ալ յարզուած եմ ցալզ իրը անկեղծ, ո՛չ շահախնդիր մարդ, իբր ուղղամիտ պաշտօնեայ, սկզբունքի տէր, հայ և թուրք բարեկամութեան ջառագով, երկրին իրական բարիքին ցանկացող ևայլն:

#### ՔԱՆԻ ՄԸ ԱՆԷՔՏՈԹՆԵՐ

Յիշեմ այս առթիւ (ստոր և ո՛չ թէ առասպելական) մէկ քանի անէքտօթներ:

Համիտի օրով՝ Մեծ Եպարքոս Սայիտ Փաշա իր եւ Կարատեւ պաշտօնավարութեանց միջոցին ըստ կարի կը չանար բարեկարգել պետական պաշտօնատունները: (Կարծեմ 90ական թուականներուն էր) պաշտօնական որոշում հրատարակել

և անթոշակ՝ Քաղաքական ասպարէզը նետուեցայ (Արտ. Գործոց պաշտօնատունը) որ մեծ ապագայ կը խոստանար այն ժամանակ կարող անձնաւորութեանց և ուր իմ դպրոցի ընկերներէս ումանք ինձմէ առաջ մտած և մեծաքայլ յառաջացած էին արդէն:

Ըսի վերեւ թէ դպրոցին մէջ Լամարթինի Méditations Poétiquesները կը թարգմանէինք: Ասոնցմէ երկու քերթուած, մին Ածիւ ա լու ծովուն սւղղուած, միւսը Ածիւ ա լու լու իր քնարին ուղղեալ, մեծ ազդեցութիւն թողած են վրաս և ապագայ կենցազո ուղղած: Արդէն հանգուցեալ մայրիկս ալ չատ սիրահար էր բնութեան տեւարանց, անմեղ և առողջապահիկ վայելից, ճամբորդութեանց և զրուանաց: Արդ երբ Անատօլու Գալաք կը պաշտօնափարէի և առաւոտէ մինչեւ երեկոյ սենեակի մէջ փակուած, նաւերու փարոսի տուրք կը հաւաքէի և տուսակ կուտայի, երեկոյեան արձակուրդին մէկ ժամու չափ մակոյիր նետուելով և երբեմն ընկերս ալ առնելով (ազնիւ և բարի Հայ մը) կը թիալարէի մինչեւ նեղուցին բերանը. հետանք կը զդայի ծածանելով ալեաց մէջ — ուր Սեւ Ծովը իր անհուն ծաւաւովը սքանչելի տեսարան կը պարզէր հեռուէն մրմիջելով Լամարթինի հնդեակները՝ որոց ամենէն ազդուն միացած է ցարդ յիշողութեանս մէջ.

Օ՞ն, օրօրեա՛ զիս, աղէ՛  
Օ՞ն, օրօրեա՛ յեսին նուազ,  
Օրիեա՛ զորդիդ որ զքեզ պաշտէ,  
Եւ որ յայզուց կենցացն հետէ  
Ոիրեաց և եթ օմի և Պլիմուկ:

Նոյնպէս Ենի Գարու եղած ատենս՝ կը թիավարէի մինչեւ Սամաթիա և Ետի Գուլէ:

Իսկ Քաղաքական ասպարէզիս մէջ երբ առժամանակեայ յաւելուածական պաշտօններ կառաջարկուէին ինձ, ես կը նախընտրէի շողեկառքով ուղեւորութիւններէ և եւրոպական մայրաքաղաքաց բնակութենէ՝ սահմանապլիսոց զծման Միջազգային Յանձնախուժերու ընկերութեամբ ձիւալքերէ մերթ արձակ գաշտերու մէջէն, մերի անտառախիտ լեռներու

տուաւ որ ամէն պետական պաշտօնեայ պարտաւոր ըլլայ իր վաւերական կենսագրութիւնը ունենալ և ներկայացնել իր պատկանած պաշտօնսատան ըւր առ այս վիճակադրտական դիւնչներ հաստատուեցան և տուարներ կազմուեցան, Տպեալ հարցարաններ հաղորդուեցան այս առթիւ աւենու, յորս ի մէջ այլոց կր հարցուէր իւրաքանչիւր պաշտօնէի թէ ո՞ւր տեղ առած է իր ուսմունքը և ի՞նչ գիտէ: Բարձրագոյն դպրոցներէ և համելսարաններէ վկայեալք ուրախ էին և խրոխտ: իսկ ինձի պէսները, որ այդ բազզը ունեցած չէին, կր ջանալին բարուրանքներ ճարել ի վկայութիւն իրենց ունեցած ուսումնական կարողութեան, դիտական պաշարին և ասոր դիւրին միջոցը գտուծ էին. դպրոցին վեցը մասնաւոր դասառուներու ձեռնով կատակելազորդած եմ ուսմունիս բացատրութիւնը: ինձի այ առաջարկեցին բնկերներ նոյն բարուրանքն զիմել: Ես ըմբոստացայ: Հապա եթէ ինձի հարցը նէին թէ ցոյց տուր, որո՞նք են այդ ուսուցիչները, ո՞ւր են անոնց վկայութիւնները՝ ինչ պիտի ըսէի: Պարզապէս եղեւութիւնը զբեցի թէ՝ բնակած թաղիս ազգային դպրոցէն շրջանաւարժ ելած եմ: Ան ատեն իրաւագէտ Խորհրդական Հազզը պէտք (յետոյ մեծ Եպարքոս) բերնէ բերան իմանալով ընթացքն շատ դոհ մնացեր էր և զրուատեր զիս անկեղծութեանս համար: Դարձեալ սոյն անձնաւորութիւնը՝ ժամանակաւ պատանի՝ պահ մը Խարիժիւէի մէջ ծառայած է եղեր զոր եռ կ'անդիտանայի, և ճանչցած է եղեր զիս որ մինակո կը վարէի իրաւագէտ Խորհրդականաց օգնականի պաշտօնը. 10-15 տարի պալատը ծառայելէն վերջը երբ ինքն ալ իրը իրաւագէտ Խորհրդական պալայի աստիճանաւ եկաւ պաշտօնատուն և 20-30 հոդի դացինք զինքը չորհաւորելու, տեսնելով զիս ետեւ մնացած այդ շարքին մէջ, ամենուն ներկայութեանը զիս մատնանշելով յիշեց իր երբեմնի պաշտօնավարութիւնը, և այն ատենէն միայն այդ անձը կը ճանչնամ ըսաւ: Անենքն ալ, ես ալ զարմացայ: Ես ըսի բնաւչն իիշեր Զեր Վաեմութիւնը: Ո՞ւրկէ պիտի յիշես, ըսաւ: Ես այն ատեն մազ, մօրուք չունէի: Յետոյ ինձի առանձին կանչելով հարցուց թէ ինչո՞ւ աստիճանաւ այդքան ետ

մնացեր եմ: Նախ որ, ըսի, պաշտպան չունիմ. Բ. Բաղդատ ալ չունիմ. անցետու տարի վերջապէս եղաւ ինձի համար առաջարկութիւն Խլախ համար և Եպարքուութեան գրուեցաւ, բայց Հայոց գէպքերը վրայ հասնելով անհետեւանք մնաց և այժմ ալ Գաբրիէլ էֆ. չի համարձակիր բարեխօսել հայու մը համար Եպարքուին քով: Թուահամարը ունի՞ս, հարցուց, այո՛ բաի և մատուցի: Երկու օր չանցած ազնուաբար դացեր Եպարքուին բաեր է որ՝ թէկ այս միջոցիս անպատեն կ'երեւայ հայու մը մասին բարեխօսելս, բայց այս բացառութիւն մէ. Ես կ'երաշխաւորեմ որ արձանի և որում չնորհն զայդ առնես. խզձի պարտականութիւն մէկ ինձի համար այդ անիրաւութիւնը դարձանել. և քալեցուց:

Ուրիշ անելքօր մը: Օր մը Համիտի օրով ընկերներէս իսմայիլ ձէնսանի պէտ՝ որ Սուլթան Էլշատի օրով մեծ Արարողագետ կարգուեցաւ: (այժմ մեռած) խղձի ընդգում մը զգալով Ֆէհմի բաշայի անլուր արարքներէն՝ պիզէն օգածեց զալը մը պոռաց՝ ակնարկելով Համիտի երեսնամեայ տիրապետութեան իրադարձութեանց: Նետած անկիւնէս զլուխս վեր առնելով, նատիրեն պալլունքը եֆենիմ, ձայնեցի: Ես ալ կը պոռմկայի, երբեմն անդիտանալով որ այդ պահուն լրտես մը կը զտնուի եղեր ներկայից մէջ, և ընկերներս նշանացի կողարարէին լուել:

Հսի թէ իթթիւատը հիմնական մաքրագործում ըրաւ պաշտօնէից, առ այդ քննիչ յանձնաժողովներ կազմուեցան որոնք պաշտօնատունները յրջելով անոնց իւրաքանչիւր ձիւզէն արժանահաւատ երեք պաշտօնեայ կը հրաւիրէին իրենց բնկերներուն բարոյականին, քաղաքական անցեալին մասին վկայութիւն տալու համար: Այդ քննութեանց կարդին՝ երբ մեր սենեկին ստուարաթիւ պաշտօնէից շարքին իմ անունս ալ յիշուեր է, նախազար անսիջապէս հրամայեր է ջնջել. ինչո՞ւ որովհետեւ միւսքեպիս (բռնապետական, համիտական) եմ եղեր, շփոթելով զիս համանունի մը հետ երեք ընկերներս իրարու երես սկսեր են նայիլ. սխալ ըլլալու է, տէր իմ. ըսեր են: Ասոնցմէ Սիւատ պէտ աւելի առաջ երթալով. ընդհակառակն, ո՛չ միայն համիտական չէ. առաջ երթալով.

այլ և յաճախ գաղտնապէս իր ցաւը կը յաշտնէր մեզի .  
մահաւանդ անոր վարչութեան վերջին օրերուն ցաւալի  
զեղծումներէն՝ ըսեր է : Նախագահը (Ռահմի պէջ) առ այդ  
համոզւելով վերահաւատատեր է անունս :

Հանգստեան կոչուելէս վերջը, մեծ պատերազմի շրջա-  
նին, Պալրամի մը առթիւ Յ. Դուռը չնորհաւորսթեան  
դաշտ էի նախկին ընկերներէս վերոյիշեալ Սիւաս պէլի,  
որ թալէադ բաշացի սիրելին և մտերիմն էր շե ինձի ալ  
անելով բարեկամ և համակիր : Արտաքին գործոց նախա-  
րարութեան ընտրանի խումբը՝ նոյնպէս չնորհաւորի եկած՝  
կը շրջապատէր զինքը, ամենքն ալ յանկայս էին . (Վասի-  
ղէլքիրուն ամենէն առք շրջանն է եղիր): Զիս տեսնե-  
լով իր կառակ՝ Հեղակ մը սրն, Գաենակ մը սրն չի հար-  
ցրնէ : Թէ իւ բնու տեղեկութիւն չունէի այդ հետաւոր տե-  
ղերուն անցուգարձերէն՝ անհամոյ թուեցաւ ինձի այդ  
կառակը, որ նշանակցի թէ նորդայից ոմանց գոհութիւն կը  
պատճառէր : Երեսու թթուեցուցի, բժրոնկց սիստ քայլ  
առած բլաւը, սինէք պիր Շեյ Տէլի, միտ պուլանըրըր: Անմիջապէս լուրջ զէմք մը տոնելով և ցուցամատը վեր  
առած շուրջը գառնալով քէմիզ աշամ սրը պու գոչեց:  
Չարամիաներու խնդուքը փորը մնաց: (Զինազարին  
նուորէթ և Մինիր պէմբաւն հետ կնկերիք փախաւ ) և  
այժմ Հասմայ գեսպան է :

Ասենով հրապարակային վիճարանութեանցս պահուն  
(Յիշանգիոնի մէջ) Բարգէն վարդապետ (այժմ եպիսկո-  
պոս) ըսեր էր իմ հասցեիս թէ մեծ մեծ կը ջարդէ, այս ու-  
այն կը քննադատէ եկեղեցական թէ աշխարհական, բայց  
ինք իր ասպարեզին մէջ ցարդ աչքառու, պատախանա-  
տու զիրք մը չէ ունեցած (որպէս զի տեսնուի թէ, ըսել  
կ'ուզէ, ինք անքննադատելի՞ է:) Տեղը եկաւ որ վեր առ-  
նեմ այդ գիտակութիւնը բնոմիջարար: Ո՞վ բաւ թէ ես  
կը փախաքէի այդպիսի զիրք մը ունենալ Համբական  
վարչութեան օրով: Ասիթ չէին պակսեր, բայց ես միշտ  
համեստ, երկրորդական զիրքի մէջ կը նախընարէի մնալ.  
Ովբանան աւեա mediocritasէն զորո չելնել, խիզն ազատ

և անկաչկանդ պահելու համար: Եիւթական վիճակս մնա-  
ցած է միշտ չափուոր և ցարդ 40ի չափ յիսնեալ ամսական  
ունիք համբական շրջաննէն (7—800 սոկիի չափ՝ հնչուն  
գրամ) — մինչդեռ շատեր (և ի մերոնց) միջոցը զուած էին  
կրամանուորապէս ամսականնին դանձելու ժամանակին —  
և այդ պատրուական մէկուն ալ պարտը չեմ թողած՝ բն-  
տանիքի հոգ ունենալով հանգերձ: (Ներկայ կառավարու-  
թեան օրով ալ 3—4 ամսական մնաց յիսնեալ, որ հրա-  
պարակի զնով հազին 20—25 % կ'արժէ:

Բաւական համարելով այս միջանկեալ բացատրութիւն-  
ներն ու անէքսութները սրբնցմ շատ ունիմ ընդարձակ  
ինքնակենսապրութեանս մէջ, զար չեմ յուսար աւարտել,  
անցնինք մեր ինքնապաշտպանութեան շարունակութեան:

Հայ Հոսպիտականաց լուսամիտ մասին, կղերական  
թէ աշխարհական զատէն, ինձի համակիրներ և յարգունիներ  
ունեցած եմ վազուց ի վեր: Կարին ընակութեանս միջո-  
ցին՝ անսոց ծերունագարզ առաջնորդին աջ բազուկը եղող  
Քչուրիան Կարապետ վարդապետ (յիտոյ եպիսկոպոս և աշ-  
ադնորդ Կարնոյ), ինչպէս աշխարհականաց էն աչքառու  
զէմքը՝ հանգ, Գրիգոր էֆ. Ծագանեան սերտ բարեկա-  
մութիւն կը մշակէին հետո: Քչուրիան եպիսկոպոսա-  
նալով Պոլէն անցած ատեն այցելեցի իրեն ի Սագրզ  
Ազամ: Ազգապատումի մասին պատմական հատոգ-  
տութեանցս առթիւ քանիցու վիճակիկան և վիճանա-  
կան Միխիթարեանց բարեկամական ձեռնուուութիւնը վա-  
յելած եմ: Մանաւանդ վերջինները՝ նորդայութիւնն իմա-  
նալով համակրանօք շուրջու կը համախմբուէին և ումանք  
ընդարձակ պարտէզին մինչեւ փազոցի զուար կ'ընկերանաք,  
յին ինձի խօսակցելով: Նոյնպէս Օրթագի զի Անունեանք,  
որոց ծերունագարզ Միհաւուրը՝ հանգուցեալ Միասէրեան  
վերապայծառ, աթոսի վրայ բարձրանալով մատենազա-  
րաններու վերին զարակներէն ինստանձ գրքիրս զանելու  
հաշխատէր: Եթանապէս բազմավաստուկ մատենապետ հան-  
գուցեալ Հ. Սահմէ (մականնուր չեմ յիշեր) — նոյնպէս Ազգա-  
պատմի քննադատական ուսումնասիրութեանցս պահան-  
պիտին յօդարութեամբ իր աջակցութիւնը իրեց ինձի:

Կարծեմ Ասորէն Աշբգեանի յուղարկաւորութեան առաջին էր որ՝ երր Բերալի յայն Եկեղեցիներու կաչնակները կը թնդային, յայն և հարեայ կրօնական զատէն Ներկայացացիչներ կային Եկեղեցին, հոռվմականք իրենց բացակայութեամբ կը փայլէին և իրենց Եկեղեցիներու կաչնակները կը լսէին։ «Պատրիարքները զիւար կը հայթաւեն, կոչնակները կը լոեն» վերնագրեալ յօդուածալ մը ծառացայ այս ընթացքին զէմ։ Այս խնդրոյն մասին երկու հակառակ կուսակցութեան բամեռած է Եղեր Հայ-Համամետական կղերը, գիտակութեանց Համամիտ մէկ քանի գերապայծաներ՝ Խարիճիյէի թարգման Հանգուցեալ կիւլլապեան էֆէնոմի խմանալով որ պաշտօնակից և՛մ իրեն՝ յառկապէս յանձնաբարած էին իրենց կողմանէ ձակասս պազնել զրած յօդուածին Համար։ Ասոնցմէ սմանց քառթերն ալ ունիմ քովս եսլիսկապսական ձևնագրութեանց ներկայ զանուելուս ասթիւ։ Յոզոքականներէն նախսկին Ազգապեա Հանգուցեալ Մատթէուսեան Յակոբ Էֆէնոմի, բնակելից ի Գրնալը, ազնիւ բարեկամներէս էր, սիրոզ զրաբարիչն փափառզ ինծի պէս երկու զաւանութեանց մերձեցման։ Իմ թելագրութեամբու Աւետարերի Էջերուն մէջ կ'արտասպառէին Հայ Եկեղեցւոյ ընտիր արօթքներէն և ընթերցուածներէն նմոյշներ։ Իր յուղարկաւորութեանը՝ զաւակաց Համար թեամբը՝ երգել առուի ի Գրնալը Արթին Մկրտչեանին սօլո ձանապահ բարի և Դաւթ անձն իմ մահերգները։ Յերայի գերեզմանատան մէջ ալ, ուր մեր Եկեղեցական ծանօթ զէմքերէն կային, և զամբանական ալ խօսեցան՝ փառաւոր Փառք ի Բարձունս մը թելագրեցի։ Վենետիկեան մեր արզի պարսաւազիրք, որ ա'յնքան ստորնացնել կը ջանան զիս, տեսած են, բացի հոգելոյս Միքայէլ բաշայէ, Հայ պետական պաշտօնեայ մը, նախեկին Խոլայի աստիճանաւոր (այդ աստիճանները, մասնական արժանաւորութեամբ ստացուածները, իրաւապէս չեն չնշուած զայլոր, ինչպէս ումանք երեափախանք Էնկիսիրի Ազգային ժաղավին մէջ քանից թելագրեցին, այլ զարծութենէն զալուած, ճեմօծէ եղած մէկ աւելի)

թարք և օտար շրանշաններով պատուած — որ իր պաշտապոյ ժամերուն իրք ամառ հայ գրականութեամբ և հրապարակագրութեամբ ալ զրապած ըլլայ ամենայն խոհեմութեամբ, միանդամայն անշահախնդրութեամբ առանեակ առարիներով։

Իսկ զիս իրը ամենասպէս ոք նախառազ չարամաց զէմ չայրած վաւերագրերէս հանգուցեալ մեծ զատափարակ և զրագէտին մեջ. Պէրպէրեանի իր վազամեռիկ կնոջ լիշտապակին նուիրած Խոհ և Յոււընի մէկ օրինակը ունիմ ի ձեսին, որու կողքին մակագրուած է «Մեծանուն Հորացին կրնու իրէ հեղինակն յարգանոօք», ևս և անցեալ առաւոյ Հիւնդանոցի Տարեցոյցին կողքին Տեղապահ Սրբագրանին մակագրութիւնը. «Աղնուաշուք Տիար Եշան ձիվանեան մեր գրական մեծ վասակաւորին ի լիշտապակ Ամանորի։»

#### ԳՐՈՑ ԵՒ ԲՐՈՑ

Եթէ առասպեկտական զրոյցներու տեղ, իրական մանրամասնութիւններ կ'ուզին իմ անհատական կենցաղավարութենէս, յիշեմ որ զրելու և ընթերցման նուիրած պահերէս զարս, որ մեծ մասը կը կազմնն մանաւանդ ձմեռը իմ ամենօրեաց զրագմանցո, օրուան մէկ մասը իրը ժամանց նուիրած էի, գլխաւորաբար ամասը, բացօթիսյ պատուի հանգերձ ընտանիօք, թէ իրը վայելք, թէ իրը ասուղապահնիկ միջոց կենաց երկարութեան։ Իսկ մնացած մասը ձեռագուծ աւխատանի, ձևարուեասի, Տուաշինս թեան նորպութեանց և յարգարմանց ամէն ձխոզ, զինաւորաւոր աէրունական արուեստը համար համեմէն առելի համելի էր ինձ իրը մաքոր արուեստ, և մարմնոյ ամէն մասերը շարժման մէջ զնող, և որմնազրական, ծեփելու, ատխաւեկներ ներկելու, կերծական թիւն և կարի մերինայով կարելու, կարասիներու յարգարման (tapisserie), պարտիզանութեան, ալպակի և կլզանքներ անցրելու, աւրուած ժամացոյցներ զարմանելու հայլն, որոց ամէն զործիքները անիմ արտագրութեանս տակ, և ցարզ առարիքին ներածին չափ ի հարկին կը զործածեմ առ անին։ Հակալքուական եմ և ընտ չեմ ծխած։

Կրնամ ըսել նաեւ թէ՝ տանու տեսակ մը ներքին  
բժիշկը և զամանակ եմ՝ նախ հսկելով իմ անձին վրայ, և ի հար-  
կին դարմանելով թեթեւ պարագաներուն մէջ, բայ այնո՞ւ  
թէ բժիշկ, բժիշկա՝ զանձն բռ։ Կենացն երկարաւու բն-  
թացքին քանի մը բժիշկներու սիսալ ախտածանաչու-  
թեանց առաջքը առած եմ, ի մէջ այլոց լուսահողի անե-  
րոջս, սրան կեանքր ի ծերութեան՝ դատապարտուած՝  
բժիշկէն և իրը հոգեվարք նկատուած՝ պինդելովն երկրորդ  
բննութեան մը ենթարկած և կեանքր քանի մը տարի  
վասակցուցած եմ։ Մեզք որ նոյն բանը չք կրցի բնել վա-  
զամնուիկ Մաւշեղիս, պարագան չառ հազու աղելու բլլարուն  
(թունաւորում առարկէ), ինչ որ ժամանակին (1902) սրաւ-  
ուոչ յօդուածի մը նիւթ մատուկարարած է ինձի Բիզան-  
դիսնի էջերուն մէջ։

40 արևածագ տերաւ հայրաց շնորհած շնչուց  
աւելի քառուն 30-32 3-21 առ միւս  
ունենալու մասն 32

Գ. Թ Ի Պ Ա Կ

Երես	Տառ	Այսալ	Ուղիղ
4	23	Աւճիցիք յոյժ	Աւճիցիք յոյժ
8	34	Տարսկան	Տարեկան
10	34	Նեղանալի	Նեղեալի
11	23	Թող վերածէ	Թող վերածէ
11	28	Առարկայ կրլայ	Ծաղու առարկայ
12	20	Oublime	Sublime
15	22	Թարշանեան	Թարշանեան



Կենացք 20  
առաջարկարկ շնորհած աւելի քառուն 32  
առաջարկարկ շնորհած աւելի քառուն 23  
առաջարկարկ շնորհած աւելի քառուն 26

24

25

000000

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0000464

